



# Փ Ա Ր Ո Ս *Paros*

ISSUE 53 – DECEMBER / ԹԻՒ 53 – ԴԵԿՏԵՄԲԵՐ 2021

NEWSLETTER OF THE DIOCESE OF THE ARMENIAN CHURCH OF AUSTRALIA & NEW ZEALAND

## ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱՉԱՆ ՀՕՐ՝ ԲԱՐՁՐԱՇՆՈՐՀ ՏԵՐ ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԱՃԱՐԵԱՆԻ ԱՄԱՆՈՐԻ ԵՒ ՍՈՒՐԲ ԾՆՆԴԵԱՆ ՏՕՆԵՐՈՒ ՊԱՏԳԱՄԸ

**“Ահա կոյս յոսացի եւ ծնցի որդի, եւ կոչեսցեն զանուն նորա Էմմանուէլ,  
որ թարգմանի ընդ մեզ Աստուած” (Մատթ. 1:23)**

Միրելի Բարեպաշտ Ժողովուրդ,

Ծանր տարեշրջան մը անցուցինք: Կը թուէր թէ յաղթահարած էինք Պսակաձէ վարակը, երբ երկրորդ ալիքը տապալեց մեր ծրագիրները: Այսօր երրորդ ալիքին առաջ կը գտնուինք: Զոհողութիւն, գրկանք, արգելափակում, տակաւին անորոշութեան մէջ կը դիմաւորենք Նոր Տարին:

Միւս կողմէն, ցարդ խաղաղութեան հեռանկարը հեռու է ուրուագծուելէ Սփիւռքի մեր գաղութներուն մէջ, ի մասնաւորի Սուրիա եւ Լիբանան, իսկ Հայաստանի ճակատագիրը յուսադրիչ չէ, հակառակ որ պատերազմէն տարի մը անցած է: Անորոշութիւնը կը կրծէ մեր հոգին: Մեր ապագան կը տարուբերի ծովի ալիքներուն նման եւ կը ծփայ մեծ պետութիւններուն քմահաճոյքին ներքեւ: Այո՛, «**Ճնշուած ենք ամէն կողմէ, բայց ո՛չ ընկճուած, շփոթած ենք, բայց ո՛չ յուսահատած, հալածուածուած ենք, բայց ո՛չ լքուած**» (Բ Կորնթ. 4:8-9):

Որպէս Քրիստոնէայ ժողովուրդ իրաւունք չունինք յուսահատելու, մեր կրօնքը կեանքի պայքարն ու յաղթանակն է ընդդէմ մահու եւ լոյսի յաղթանակը՝ ընդդէմ խաւարին: Որպէս մշակոյթի եւ գիտութեան ժողովուրդ, տակաւին մենք ըսելիք ունինք աշխարհին: Մեր ժամանակաւոր ընկրկումը, աշխատանքով եւ միասնական ջանքով պիտի կարողանանք յաղթանակի եւ նոր ձեռքբերումներու վերածել:

Հակառակ մեր կրած դժուարութիւններուն, Աւստրալիոյ մէջ աւելի բախտաւոր ենք երբ բաղդատութիւն ընենք այլ երկիրներու հետ: Այս՝ շնորհիւ դաշնակցային եւ նահանգային իշխանութեանց ձեռնարկած միջոցներուն: Թէեւ պսակաձէ ժահրի արհաւիրքէն ամբողջովին չենք ձերբազատուած սակայն բոլորս միասին պիտի շարունակենք մեր կեանքի պայքարը:

Կեանքի դժուարին պայմանները ի յայտ կը բերեն ճշմարիտ դեկավարներ, որոնք յոյս, մտքի թոփչք եւ ուղղութիւն կու տան, առաջնորդելով մեզ դէպի Աւետեաց երկիրը՝ նաւահանգիստը խաղաղութեան: Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօներուն առիթով կ'աղօթեմ առ Աստուած, որ Նորածին Փրկիչը մուտք գործէ ձեր իրաքանչիւրին հոգիէն ներս, տալու կորով ապրելու, նորոգելու ձեր հաւատքը, բուժելու մեր հոգեւոր եւ մարմնաւոր վերքերը, յաղթական երթ տալու Հայաստանին, Արցախին եւ Սփիւռքի մեր ժողովուրդին:

Բոլորիդ կը մաղթեմ առողջ եւ բազում ստեղծագործական տարիներ:

Տիրոջ հրեշտակներուն ձայնակցելով ձեզի կ'աւետենք Խաղաղութեան Իշխանին ծնունդը՝

**Քրիստոս Ծնաւ եւ յայտնեցաւ, Ձեզի մեզի մեծ Աւետիս**

Օրհնութեամբ՝

Հայկազուն Արքեպիսկոպոս Նաճարեան  
Առաջնորդ

## ԹԵՄԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

**Շբ., 4 Դեկտեմբեր** – Բարձրաշնորհ Տեր Հայկազուն Արքեպիսկոպոս Նաճարեան հանդիպում մը ունեցաւ Առաջնորդարանի Տիկնանց Յանձնախումբին հետ: Տիկնիները, որոնք համավարակին պատճառով ամիսներ շարունակ չէին կարողացած հաւաքուիլ Առաջնորդարանին մէջ եւ տանիլ իրենց աստուածահաճոյ աշխատանքները, տեղեակ պահեցին Սրբազան հայրը իրենց յառաջիկայ ծրագիրներուն մասին եւ ստացան անոր օրհնութիւնը: Հաւաքը անցաւ տօնական մթնոլորտի մէջ, տիկնիները նաեւ իրարմէ առին իրենց կարօտը, բժախնդրութեամբ կոկեցին նաեւ Առաջնորդարանի սենեակները:

**Կիր., 5 Դեկտեմբեր** - ՀԲԸՄ Ալեքսանտր Վարժարանի տնօրէնութեան հրաւերին ընդառաջելով, Սրբազան հայրը եւ Արժ Տեր Աւետիս Քահանայ Համբարձումեան ներկայ գտնուեցան ամավերջի հանդէսին եւ Ս. Ծննդեան նուիրուած համերգին: 2021 տարին փառաշուք կերպով պիտի տօնուէր Ալեքսանտր Վարժարանի երեսնամեակը, սակայն կացութեան պատճառով ան առ այժմ ապագայ ծրագիր է:



Հանդիսութեան առաջին մասը նուիրուած էր Ս. Ծննդեան, որը ներկայացուեցաւ նախօրօք արձանագրուած տեսերիզով մը: Երկրորդ մասը նուիրուած էր 6րդ դասարանի վկայականաց բաշխման: Տնօրէն Պրն Մանուկ Տեմիրճեան յայտարարեց Երրորդ դասարանի աշակերտուհի Ծիլա Միքայէլեանը արժանի «Ալեքսանտր Շքանշան»ին: Ատէլին Գալստեանի Դպրոցի Պետ (Captain) ընտրութիւնը յայտարարուեցաւ ծափողօյններու ընդմէջէն: Իրենց «Անմոռանալի Յիշատակներ»ը ներկայացուցին աւարտական կարգի հունձք երեք աշակերտները՝ Սարգիս Համբարձումեան, Լարա Պօզիկեան եւ Պերճ

Թովմասեան: Աշակերտներուն ընկերակցեցան ուսուցչուհիներ Սեդա Քեօշկերեան եւ Լիպպի Լաթիմոր, պատմելով այս դասարանին հետ իրենց ունեցած յուշերը:

Սիտնիի ՀԲԸՄ-ի ատենապետ Պրն Միհրան Լէփեճեան կատարեց վկայականաց բաշխումը: Փակման խօսքն ու աղօթքը կատարեց Բարձրաշնորհ Տեր Հայկազուն Արք. Նաճարեան: Սրբազանը իր խօսքին մէջ յիշեց. « Ծնողները եւ երեք շրջանաւարտները հպարտ են, որովհետեւ բաւական երկար աշխատանքի արդիւնքը կը վայելեն այս վայրկեանին: Սիրելի աշակերտներ, որքան ալ հեռանաք այս դպրոցէն այս դպրոցը ձեզի հետ պիտի մնայ դրոշմուած ձեր սրտերուն եւ հոգիներուն մէջ եւ ձեզի ուղղութիւն պիտի տայ: Վկայականը ձեզի ազդանշան է թէ դէպի ուր պիտի երթաք: Սակայն պիտի չմոռնաք յատկապէս ձեր ուսուցիչները, որոնք ձեզի միայն ուսում չտուին այլ՝ դաստիարակութիւն: Ձեզի բարի երթ կը մաղթեմ այս հոգեւոր եւ մշակոյթի տունէն, դուք իմ սիրտս ձեր յաջողութեան յոյսովը կը լեցնեք»: Հաւաքը փակուեցաւ Սրբազան հօր աղօթքով:





Իսկ Երեքշաբթի 7 Դեկտեմբերին, Արժ Տեր Աւետիս Քահանայ Համբարձումեան, որպէս ներկայացուցիչ Սրբազան հօր, մասնակցեցաւ Ալեքսանտր Վարժարանի մանկապարտեզի վկայականաց բաշխման հանդիսութեան: Տեր Հայրը իր փակման խօսքին մէջ նշեց «ինձի ըսուած էր որ երբ դպրոց երթայի այնտեղ աղուոր բաներ պիտի գտնէի: Եւ իրօք գտայ: Այդ աղուորները դուք էիք սիրելի մանկապարտեզի աշակերտներ: Իսկ երբ տեսայ ձեր գեղեցիկ երգերը, պարերը եւ լսեցի ձեր խօսքերը, այն ատեն զիտցայ որ ամենէն լաւ բաները ձեր մէջ պահուած էին ինչպէս ձեր ուսուցչուհին ըսաւ. ընկերասիրութիւն, աշխատասիրութիւն,

յարգանք, բարութիւն, ջանասիրութիւն: Իսկ զիս ամենէն շատ ուրախացուց ձեր խօսքը, երբ ըսիք թէ դուք դպրոցը շատ կը սիրէք: Կեցցէ ք միշտ»:

**Գշ., 7 Դեկտեմբեր** – Սրբազան Հայրը նախագահեց Կալուածոց Յանձնախումբի վարչութեան հերթական ժողովին:

**Դշ., 8 Դեկտեմբեր** - Սրբազան Հայրը, Արժ Տեր Աւետիս Համբարձումեանի ընկերակցութեամբ, Առաջնորդարանին մէջ ընդունեց Տիարք Փիթըր Օ՛Միրան (ընդհանուր տնօրէն), Արմէն Միքայէլեան (գործերու զարգացման պատասխանատու) եւ Տիկ Լօրէն Հարտկրովը (Յաճախորդներու ծառայութեան պատասխանատու) Catholic Cemeteries and Crematoria հաստատութեան: Հանդիպման ընթացքին հիւրերը բացատրեցին հաստատութեան տարած բարձրորակ աշխատանքներուն մասին: Սրբազան հայրը ողջունեց հիւրերը եւ յաջողութիւն մաղթեց իրենց տանելիք աշխատանքներուն մէջ:



**Դշ., 8 Դեկտեմբեր** – Արժ Տեր Աւետիս Քահանայ Համբարձումեան ներկայ գտնուեցաւ Կաթողիկ Եպիսկոպոս Տանիէլ Ժօզէֆ Միկըր-ի Եպիսկոպոսական ձեռնադրութեան արարողութեան, ներկայացնելով Սրբազան Հայրը: Արարողութիւնը տեղի ունեցաւ Սիտնիի Սէյնթ Մէրիզ Տաճարին



մէջ: Ձեռնադրութիւնն ու Օծումը կատարեց Սիտնիի Կաթողիկէ համայնքապետ Անթընի Ֆիշըր Արքեպիսկոպոսը: Արարողութեան ներկայ էին նաեւ Ղպտի, Ասորի, Յոյն, Անկլիքան եւ այլ համայնքներու եկեղեցապետեր եւ ներկայացուցիչներ: Յանուն Սրբազան հօր եւ Թեմական Խորհուրդին Տեր Հայրը շնորհատրեց նորած եպիսկոպոսը եւ Անթընի Ֆիշըր Արքեպիսկոպոսը: Այս վերջինը իր շնորհակալութիւնը փոխանցեց Սրբազան հօր հաստատելով մեր երկու եկեղեցիներու գործակցութիւնը եւ յաւերժ բարեկամութիւնը:





**Շ., 9 Դեկտեմբեր** – Սրբազան հայրը մասնակցեցաւ Բարեկեցութեան Կեդրոնի վարչութեան, պաշտօնէութեան եւ աշխատակիցներուն ի պատիւ տրուած ամանորի հաւաքոյթին Սիտնի քաղաքին մէջ: Ան իր բարեմաղթանքը կատարեց ներկաներուն եւ բարձր գնահատեց

անոնց միասնական ու քրիստոնէական սիրով տարած աշխատանքը: Հաւաքը մեծ ուրախութիւն պատճառեց պաշտօնէաներուն եւ կամաւոր աշխատողներուն: Այս առիթով Փարոսի խմբագրութիւնը իր շնորհակալութիւնը կը յայտնէ վերոնշեալ աշխատակիցներուն, որոնք միշտ զօրաւիզ կանգնեցան Փարոսին յատկապէս օժանդակելով անոր փաթեթաւորման եւ բաժանորդներուն առաքման աշխատանքներուն:



**Ուրբ., 10 Դեկտեմբեր** – 2021 տարուան վերջին Սուրբ Գրոց Սերտողութիւնն էր եւ անցնող 6 ամիսներուն առաջինը՝ դէմ առ դէմ սերտողութեան: Պսակաձեւ ժահիր ցարդ արգելք էր դէմ առ դէմ հաւաքուելու:

Սրբազան Հայրը անդրադարձաւ Սուրբ Ծնունդ բացատրութեան, որ Christmas-ով կը բացատրուի Արեւմուտքի մէջ: Սրբազանը մատը վերքին վրայ դնելով քողազերծեց Ծնունդին տրուած աշխարհիկ բնոյթը: «Ինչպէ՞ս եւ ինչո՞վ կը ճանչցուի այսօր Christmasը հարց տուաւ Սրբազանը: «Պատասխա՞նք.

1. Սուրբ Ծնունդը կը բնութագրուի գնումով: Մարդիկ շուկաներ կը թափին գնելու եւ գնելու:
2. Սուրբ Ծնունդը կը բնութագրուի կերուխումով: Մէկ խօսքով՝ որկրամոլութեամբ եւ արբեցութեամբ:
3. Սուրբ Ծնունդը կը բնութագրուի իր «Ծնունդի Ծառով»:



Այս ամէնուն մէջ նիւթականն ու աշխարհիկը կան: Միակ բացական Յիսուսն է այս բոլորէն: Իր նպատակէն շեղած է Սուրբ Ծնունդը, Christmas-ը:» զգուշացուց Սրբազան հայրը:

Բաղդատելով հայկական սովորութեանց, ան ըսաւ «մեր աւանդութեանց մէջ Նոր Տարուան առիթով, Կաղանդին է որ կը կատարուին վերոնշեալները իսկ Սուրբ Ծնունդը աշխարհիկ չէ այլ հոգեւոր»:

Սրբազան հայրը անդրադարձաւ հին եւ նոր տոմարներուն եւ լուսաբանեց ներկաները այդ ուղղութեամբ:

Ներկայ տիկիները նոր տարին դիմաւորելու համար համադամ ուտեստեղէններ պատրաստած էին: Անոնք սիրոյ սեղանի շուրջ կատարեցին բարեմաղթանքներ եւ հաւաքական աղօթքով փակեցին

հաւաքը, լիացած քրիստոնէական գիտելիքներով եւ իմաստութեամբ:



**Շբ., 11 Դեկտեմբեր** – Սրբազան հայրը մասնակցեցաւ Հայ եկեղեցոյ երիտասարդական միութեան ACYA-ի կազմակերպած հաւաքին, որուն նպատակն էր Ս. Ծննդեան վերաբերեալ հարցերու ներկայացում եւ բացատրութիւն՝ Սրբազան հօր կողմէն: 20ի շուրջ երիտասարդները շատ կարեւոր հարցեր տուին Սրբազան հօր, որոնց սպառիչ պատասխան տուին Սրբազան հայրը եւ Տէր Աւետիս քահանան: Հաւաքի աւարտին, Սրբազանը իր գոհունակութիւնը յայտնեց ինչպէս նաեւ պատրաստակամութիւնը՝ պատասխանելու ընդհանուր հարցերու, որոնք յստակ չեն մեր երիտասարդներուն մտքերուն մէջ: Ան քաջալերեց զանոնք ամսական դրութեամբ կազմակերպել նման ձեռնարկներ: Երեկոն աւարտեցաւ Ամանորի ընթրիքով եւ Ս. Ծննդեան երգերու երգեցողութեամբ:

**Կիր., 12 Դեկտեմբեր** – Սրբազան հօր կարգն էր պատարագելու Սուրբ Երրորդութիւն եկեղեցոյ մէջ: Սարկաւազաց եւ դպրաց խումբը որակաւոր երգեցողութեամբ կարողացան սպասարկել թէ խորանին եւ թէ՛ ընդհանրապէս: Օրուան ճաշու Աւետարանէն առնելով իր քարոզի նիւթը, Սրբազան հայրը բացատրեց թէ հասկնալի ըլլալու համար մարդոց, Յիսուս առակներով կը խօսեր անոնց: Քրիստոս Աստուծոյ արքայութիւնը կը նմանցնէ ընթրիքի մը եւ կը պատմէ այն առակը, ուր տանտէր մը կը հրաւիրէ իր բարեկամները ընթրիքի, սակայն բարեկամները պատրուակներ ներկայացնելով չեն ներկայանար: Տանտէրը փողոց կը դրկէ իր սպասատրները, որ անոնք հրաւիրեն փողոցը գտնուող կաղ ու կոյրը, մուրացիկն ու համրը, մէկ խօսքով բոլոր անոնք, որոնք **Հասարակութեան Կողմէ Մերժուած Էին:** Իսկ Յիսուս կու տայ այն խրատը, որ ընթրիքի հրաւիրեցէք անոնք, որոնք չեն կրնար հասուցել ձեզ, այսինքն ձեր ընթրիքին դէմ անոնք չեն կրնար ձեզի նիւթապէս բան մը վերադարձնել: Այդպէս է որ ձեր հոգին աւելի կ'ուրախանայ, որովհետեւ ձեր հիւրերուն աղօթքներն ու բարեմաղթանքները աւելի յարգի են քան այն ինչ որ նիւթականով կը վերադարձուի: Սրբազանը

նաեւ զգուշացուց պատրուակներով առաջնորդուելէ, ինչպէս ըրին առակին մէջ յիշուած հիւրերը, որովհետեւ պատրուակը իրականութիւն չէ իսկ սուտը Աստուծմէ թագցնելը հնարաւոր չէ:

Խօսելով գոհողութեան մասին, Սրբազանը օրինակ բերաւ այն ձուկերը, որոնք հոսանքն ի վեր կը լողան հասնելու համար, երբեմն արիւնլուայ, իրենց ծննդավայրը, ուր եւ պիտի շարունակեն աճեցնել զիրենք յաջորդող սերունդները: Ուստի, պատգամեց Սրբազանը, մեր աստուածահաճոյ նպատակներուն հասնելու համար կամք ու գոհողութիւն է պէտք: Սրբազան հայրը օրհնեց բոլոր հաւատացեալները, ցանկալով Հօրմէն անոնց պարգեւել առողջ օրեր ծառայելու Աստուծոյ, Եկեղեցոյ եւ Հայ համայնքին: Խորհրդածելով տարեվերջի մասին՝ «Տարեվերջը մտածելու շրջան մըն է մարդուն համար: Գալիքին կը նայինք եւ դրական կը մտածենք միշտ, սակայն ապագան հիմք ունի, որը անցեալն է: Ուստի, ետ նայինք եւ տեսնենք որ ինչ աստուածահաճոյ գործ անցեալին չենք կարողացած կատարել՝ վճռենք զանոնք կատարել յաջորդ տարին», պատուիրեց Սրբազան հայրը:

**Բշ., 13 Դեկտեմբեր** – Սրբազան հայրը առցանց մասնակցեցաւ Մերձաւոր Արեւելքի եկեղեցիներու Միութեան՝ AMECի ժողովին, որուն օրակարգն էր միասնական կեցուածք ցուցաբերել կամաւոր ինքնասպանութեան օրէնքի որդեգրման դէմ (Euthanasia): Ժողովը դատապարտեց օրինագիծը եւ առ որ անկ է յայտնեց իր հակառակ դիրքորոշումը անոր նկատմամբ:



**Գ2., 14 Դեկտեմբեր** – Սրբազան Հայրը նախագահեց 2021-ի վերջին թեմական ժողովին, որ տեղի ունեցավ դեմ առ դեմ եւ առցանց: Ժողովին առաջին կէս ժամը առցանց մասնակցեցան նաեւ Սուրբ Երրորդութիւն եւ Ս. Աստուածածին եկեղեցիներու Ծխական Խորհուրդներու ներկայացուցիչները, ինչպէս նաեւ Մելայուրնի Հովիւ Արժ Տէր Խաչեր Քահանայ Յարութիւնեան: Ժողովին առցանց մասնակցեցաւ նաեւ Դիւանապետ Նշան Պասմաճեան միեւնոյն ատեն ներկայացնելով Նոր Զելանտայի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ ծխական խորհուրդը: Ժողովը քննարկեց Սրբազան հօր եւ շրջաններու զեկուցումները նաեւ՝ Սուրբ Երրորդութիւն եկեղեցւոյ առժամեայ հովիւ Արժ Տէր Միւռն Քահանայ Աւետիսեանի հետ առնչուած մանրամասնութիւններ: Ժողովը նաեւ քննեց Էքիմէնիք եւ «Առաջնորդարանի Բարեկամներ»ու ծրագիրներ եւ գնահատեց «բարեկամներու» բարոյական թէ նիւթական մարզերու մէջ սատար հանդիսանալն ու նեցուկը: Ժողովը բաւարար ժամանակ տրամադրեց երիտասարդութիւնը եւ ընդհանուր ռազմավարութիւնը, ինչպէս նաեւ յառաջիկայ Մայիսին գումարելի Թեմական Պատգամաւորական ժողովը յուզող հարցերու:

**Գ2., 14, Դ2., 15 եւ Ուրբ., 17 Դեկտեմբեր** – Սրբազան հայրը Բարեկեցութեան Կեդրոնի մեր մեծահասակ հայրիկներուն եւ մայրիկներուն հետ ունեցաւ ամանորի հաւաքոյթ: Սրբազանը աղօթք բարձրացուց բոլորին համար նաեւ կատարեց իր սրտաբուխ բարեմաղթանքները առողջ եւ արեւշատ օրերու: Ներկաները գնահատեցին Սրբազան հօր արտասանած իմաստուն եւ գօտեպնդող խօսքերը:

**Ե2., 16 Դեկտեմբեր** – Սրբազան Հայրը ամէն տարի Սուրբ Պատարագ կը մատուցէ Հայ Հանգստեան Տան մէջ եւ իր օրհնութիւնը կու տայ Հայկական Ծերանոց բնակող մեր հայրիկներուն ու մայրիկներուն: Այս օր, յընթացս Պատարագի, Սրբազան հայրը յաւուր պատշաճի քարոզ տուաւ մեր մեծահասակներուն, ապա՝ հաղորդութիւն, հոգեկան մեծ գոհունակութիւն շնորհելով եւ բնակիչներուն եւ անձնակազմին: Սրբազան հօր ընկերակցեցան Արժ. Տէր Պարթեւ Աւագ Քահանայ Գարագաշեան, Արժ Տէր Աւետիս Քահանայ Համբարձումեան եւ Բարեշնորհ Սարկաւազներ՝ Վարդան Էլմասեան ու Բաֆֆի Ճէպէճեան:



**Ուրբ., 17 Դեկտեմբեր** – Սրբազան Հայրը մասնակցեցաւ Սուրբ Երրորդութիւն եկեղեցւոյ Պաթմանեան սրահին մէջ տեղի ունեցած Ամանորի խրախճանքին, կազմակերպուած ՀՀԿԿ-ի շրջանի պատասխանատուներուն կողմէ: Սրբազան հօր ընկերակցեցաւ ՀՀԿԿ-ի իննամակալութեան ատենապետուհի Տիկին Հերմինէ Փարթամեան: Սրբազան հայրը իր հիւմորով խառն սրտի խօսքով բարձր տրամադրութիւն ստեղծեց մեր մեծահասակներուն մօտ, շնորհաւորեց զիրենք ամանորի եւ Ծննդեան տօներուն առթիւ ու քաջալերեց զանոնք իրենց թոռները իրենց օրինակով դաստիարակելուն մէջ:

**Ուրբ., 17 Դեկտեմբերի** երեկոյեան, Սրբազան հայրը մասնակցեցաւ Սուրբ Յարութիւն եկեղեցւոյ Ծխական Խորհուրդին կազմակերպած ամանորի ընթրիքին: Սրբազան հայրը շնորհակալութիւն յայտնեց անբնական պայմաններու տակ Ծխական խորհուրդին տարած նուիրական աշխատանքին համար: Միջոցառման հրաւիրուած էին նաեւ նախկին Ծխական Խորհուրդներու ժրաջան աշխատակիցներ՝ Տիկին Լօրա Արթինեան եւ Պրն Աւօ Գարակէօզեան:

**Կիր. 19 Դեկտեմբեր** – Սուրբ Յակոբայ Մծբնեցու տօնը հանգամանօրէն նշուեցաւ Սուրբ Յարութիւն Եկեղեցւոյ մէջ: Թիթօ Տէ Լուքօ իտալացի նշանաւոր լեռնամագլցողը, ասկէ տարիներ առաջ կրցած էր Արարատ լեռան վրայ գտնել մասունքներ Նոյան Տապանէն, որոնցմէ մին կը գտնուի Առաջնորդարանին մէջ: Իր քարոզին մէջ Սրբազան Հայրը կատարեց պատմականը Սուրբ Յակոբին սրբազնասուրբ աշխատանքներուն, հրաշքներուն եւ անոր քաջութեան: Ան քեռորդին էր Սուրբ Գրիգոր Լուսաւորչին: Սուրբ Յակոբ իմացած էր Մարուզէ Ճգնաւորէն, որ շատ մը Քրիստոնէաներ կասկածով կը մօտենային Նոյան տապանի գոյութեան: Հետեւաբար, Սուրբ Յակոբ որոշեց մագլցիլ Արարատ լեռը եւ կտոր մը հետը բերել տապանէն: Ըստ աւանդութեան ան երբ յոգնած քունի կ'անցնէր Հրեշտակները զինք կը տանէին լեռան ստորոտը:



Եւ զիշեր մը, երազին մէջ տեսաւ որ Աստուած իրեն կը հրահանգէր չշարունակել իր փնտռտուքը, որովհետեւ Ինք կտոր մը պիտի տար իրեն Տապանէն: Երբ արթնցաւ, իրօք, իր մօտ գտաւ փայտի կտորը:

Ապա Սրբազան Հայրը օրհնեց բոլոր Յակոբ, Ժագ, Ճէյն, Ճէյքըպ անուն կրողները եւ շնորհաւորեց անոնց անունակոչման տօնը: Ան աղօթք բարձրացուց առ Աստուած որ այս անուանակիրներուն կեանքերը լեցուին Սուրբ Յակոբի օրինակով՝ ծառայասիրութեամբ, քաջութեամբ եւ աշխատասիրութեամբ:

Փարոսի խմբագրութիւնը նոյնպէս կը շնորհաւորէ իր բոլոր Յակոբ, Ժագ, Ճէյքըպ, Ճէյն անունով ընթերցողները եւ անոնց կը մաղթէ առողջ օրեր:



**Կիր., 19 Դեկտեմբեր** – Ընկերակցութեամբ Արժ Տէր Աւետիս Քահանայ Համբարձումեանի, Վերապատուելիներ՝ Յակոբ Սարգիսեանի եւ Գրիգոր Եումուշաքեանի, Սրբազան հայրը մասնակցեցաւ մոմավառութեան յուշահանդէսին նուիրուած Արցախի 44-օրեայ պատերազմին նահատակուած երիտասարդներու հոգիներուն: Ձեռնարկը միացեալ կազմակերպութիւնն էր հայ զանազան երիտասարդական միութեանց – (Աւստրալիոյ Հայ Երիտասարդաց Դաշնակցութիւն, ՀԲԸՄ-ի Երիտասարդական Միութիւն, Հայ Եկեղեցւոյ Երիտասարդաց Միութիւն, Հայ Ուսանողներու Միութիւն, Հայ Աւետարանական Քրիստոնէայ Զանից Եկեղեցւոյ Երիտասարդութիւն):

Քայլարշարը սկսաւ Չացուուտի Մէմօրիըլ Փարքէն համայնքի բազում անդամներու մասնակցութեամբ, որոնք ուղղուեցան Պօշան Փարքի Յեղասպանութեան Խաչքար: Յարգանքի տուրք մատուցող մեր հայրենակիցները առաջնորդուեցան երիտասարդական միութեանց ներկայացուցիչներու, ապա Հայ հոգեւոր, քաղաքական եւ այլ կազմակերպութիւններու ներկայացուցիչներու կողմէ: Թափօրը մոմերով հասաւ Պօշան Փարք: Աւստրալիոյ, Հայաստանի եւ Արցախի քայլերգներէն ետք հանդիսավարուի Օլիվիա Տիլանչեան անգլերէն լեզուով կատարեց բացման խօսքը եւ հրաւիրեց ներկաները մէկ վայրկեան

յոտնկայս լռութեամբ յարգելու յիշատակը Արցախի հերոսներուն: Ապա հայերէնով խօսք առաւ Գարլօ Պերզէքեան, որ ոգեշնչող բառերով հանդիսականներուն տուաւ Աւստրալահայ երիտասարդութեան պատգամը:

Արցախի մնայուն ներկայացուցիչ Պրն Քայլար Միքայէլեան պատգամեց Արցախը առանձին չթողուլ եւ թէ այս հաւաքը այսօր ատոր փաստն է:

Տեղի ունեցաւ հոգեհանգստեան պաշտօն, որուն հանդիսապետեց Սրբազան հայրը:

Աւետարանը կարդացուեցաւ Արժ Տէր Աւետիս Քահանայ Համբարձումեանի կողմէ:

Իր փակման խօսքին մէջ Սրբազան հայրը նախ շնորհակալութիւն յայտնեց երիտասարդութեան իրենց տեսլականին եւ այս կարեւոր հաւաքը կազմակերպելուն համար: Ան կարեւորեց այսպիսի հաւաքները իրենց տարբեր տեսակներուն մէջ, իւրաքանչիւրիս մէջ կենդանի պահելու համար Արցախի մեր նահատակներուն ոգին: Արցախեան պատերազմի պարտութեան մեր սխալներուն անդրադառնալով Սրբազան Հայրը պատգամեց միասնական կեցուածքի ցուցաբերում ինչպէս պատգամած են Խրիմեան Հայրիկ, Չարենց եւ ուրիշներ, օտարին չվստահիլ եւ ապաւինիլ մեր սեփական հաւաքական ուժին: Ուրիշին ապաւինելով, բանակը կազմալուծելով պարտութիւնը անխուսափելի է, նշեց Սրբազանը: «Թշնամին 30 տարի պատրաստուեցաւ եւ առիթը յարմար գտնելով յաղթանակ տարաւ, մենք ի հարկին 60 տարի պիտի պատրաստուինք, Հայաստան, Արցախ եւ Սփիւռք եւ միասնական իմացական, նիւթական, դիւանագիտական եւ զինուորական յարատեւ ճիգով պիտի ազատագրենք ու անկախացնենք Արցախը» եզրակացուց Սրբազանը:

Հաւաքը իր աւարտին հասաւ հաւաքական Տէրունական Աղօթքով:



**Բշ., 20 Դեկտեմբեր** - Երկուշաբթի օրուան «Մայրերու Խմբակ»ը իրենց զաւակներուն հետ միասին այցելեցին Սրբազան Հօր շնորհաւորելու համար զայն Ամանորի եւ Մուրբ Ծննդեան մօտալուտ տօներուն առիթով: Գեղեցիկ այս հանդիպումը Սրբազան Հօր հետ յաւերժացաւ Առաջնորդարանի շքեղաշուք տօնածառին շուրջ: Առաջնորդարանին մէջ տիկիները Սրբազան Հօր հետ միասին ճաշեցին, զրուցեցին զանազան ազգային, հոգեւոր եւ կրթական նիւթերու մասին: Սրբազան Հայրը իր օրհնութիւնը բաշխեց երեխաներուն եւ իրենց մայրերուն: Ան յոյս յայտնեց որ գալիք տարին աւելի՛ բարեբեր եւ յաջող տարի կ'ըլլայ թէ Աշխարհի, թէ Հայրենիքի եւ թէ Աւստրալահայ համայնքին համար: Փարոսի խմբագրութիւնը կը շնորհաւորէ Հայ մայրերուն ու երեխաներուն Նոր տարին ու Ս. Ծննդեան տօնը: Անոնք շնորհաւորելի են նաեւ, որովհետեւ լման տարին, երբ հնարաւոր էր, Երկուշաբթի օրերը իրենց զաւակներուն հետ միասին եկեղեցոյ սրահ յաճախեցին, կանուխէն այդ երեխաներուն ոտքերը եկեղեցի վարժեցնելու նպատակով: Կը շնորհաւորենք նաեւ Տիկին Մարինա Չափրագեանը, որ ամէն ճիգ ի գործ դրաւ որ երեխաներն ու մայրերը ուրախ ըլլան: Շնորհիւ տիկնոջ ցուցաբերած գուրգուրոտ վերաբերումին, Հայ մայրերն ու զաւակները իրենք զիրենք տնեցի կը զգան, Էտկարեան սրահ կը մտնեն որպէս «տանտէր հարազատ»:



**Գշ., 21 Դեկտեմբեր** – Սրբազան հայրը նախագահեց ՀՀԲԿ-ի հերթական ժողովին:



**Կիր., 26 Դեկտեմբեր** – Սուրբ Ստեփանոս Նախավկայի տօնը յատուկ տօն է Հայաստանեայց Առաքելական բոլոր եկեղեցիներուն համար: Այդ առիթով Սուրբ Յարութիւն եկեղեցոյ մէջ Սրբազան Հայրը անդրադարձաւ Սուրբ Ստեփանոսի կեանքին եւ կատարեց պատմականը անոր նահատակութեան: Ան յիշեց, որ Պօղոս Առաքեալ Ստեփանոսը քարկոծող անձերէն մին էր բայց հետագային Սուրբին կերպարն էր որ իր մէջ իջաւ: Սարկաւագաց Տօնին առիթով, Սրբազանը նաեւ շնորհակալութիւն յայտնեց մեզմէ հեռացած եւ տակաւին ծառայող աւագ սարկաւագներուն, որոնք տասնեակ տարիներ անսակարկ նուիրումով օգնեցին հոն ուր կարողացան եւ հոն ուր իրենց ծառայութեան կարիքը տեսնուեցաւ: Ապա ան ուրախութեամբ ողջունեց տարի մը առաջ սարկաւագի պաշտօնին կոչուած երիտասարդ սարկաւագները, որոնք ժրաջան կը ծառայեն եկեղեցոյ: Այնուհետեւ, Սրբազան Հայրը օրհնեց նոր ուրարներ, որոնք նուիրուեցան սարկաւագներուն իրենց տօնին առիթով: Ուրարները, մտայղացմամբ Տէր Աւետիսի եւ մեկենասութեամբ Պրն Ժագ Ներսէսեանի, պատրաստուած էին Հայաստանի մէջ այս յատուկ առիթով:



Փարոսի խմբագրութիւնը կը շնորհաւորէ բոլոր սարկաւագները Սիտնիի Սուրբ Յարութիւն, Սուրբ Երրորդութիւն, Մելլպուրնի Սուրբ Աստուածածին եւ Նոր Զելանտայի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներուն, որոնք անմնացորդ եւ գիտակցութեամբ կը ծառայեն ի փառս Հօր եւ ի պայծառութիւն Հայ եկեղեցոյ:

**Գշ., 28 Դեկտեմբեր** – Իր գրասենեակին մէջ Սրբազան Հայրը ընդունեց Արժանապատիւ Տէր Միւռն Քահանայ Աւետիսեանը, երեցկին Սպիտակ Քելվանեան-Աւետիսեանը եւ երկու զաւակները: Տէր Հայրը, որ 15 տարի ծառայած է Հալէպի, Քեսապի եւ Այնճարի մէջ, 27 Դեկտեմբերին գաղթողի կարգավիճակով ժամանեց Սիտնիի օղակայան, ուր դիմաւորուեցաւ Սուրբ Երրորդութիւն եկեղեցոյ Ծխական խորհուրդի անդամներու կողմէ: Սրբազան հօր տուած այցելութեան Տէր հօր ընկերակցեցաւ Սուրբ Երրորդութիւն եկեղեցոյ Ծխական Խորհուրդի ատենապետ Պրն Մարգար Մկրտիչեան: Սրբազան հայրը բացատրութիւն տուաւ Տէր հօր իր առժամեայ հոգեւոր հովիւի պաշտօնին մասին եւ յաջողութիւն մաղթեց անոր: Տէր հայրը շատ լաւ տպաւորութիւն թողոյց Սրբազան հօր վրայ որպէս երիտասարդ, հոգեւոր եւ ազգային գիտակցութեան տէր հոգեւորական: Տէր Հայրը իր առաջին պատարագը պիտի մատուցանէ Կիրակի 2 Յունուար 2022-ին, ուր Սրբազան հայրը զինք պիտի ներկայացնէ Սուրբ Երրորդութիւն եկեղեցոյ ծուխի հաւատացեալներուն:

Փարոսի խմբագրութիւնը բարի գալուստ կը մաղթէ Արժանապատիւ Տէր հօր եւ յաջողութիւն՝ իր ուսերուն դրուած պարտականութեանց մէջ:

**Շնորհաւորանք**

*Բարձրաշնորհ Տէր Հայկազուն Արքեպիսկոպոս Նաճարեան, Առաջնորդ Աւստրալիոյ եւ Նոր Զելանտայի Հայոց Թեմին, եւ Թեմական Խորհուրդը կը շնորհաւորեն Բայտ քաղաքի բազում տարիներու Քաղաքապետարանի անդամ Տիար Մարգիս Ետէլեանի վերընտրութիւնը, ինչպէս նաեւ Տիար Մարգիս Մուրատեանի առաջին ընտրութիւնը, որպէս Ուիլուպիի Քաղաքապետարանի խորհրդական անդամ: Պարոն Ետէլեան բազում տարիներ իր ծառայութիւնը մատուցած է եւ կը շարունակէ մատուցել Սիտնիի Հայ համայնքին իսկ Պրն Մուրատեան համայնքային իր ծառայութենէն անդին՝ ծառայած է եւ կը շարունակէ ծառայել որպէս Թեմի Կալուածոց Յանձնախումբի Վարչութեան եւ Սուրբ Յարութիւն Եկեղեցոյ Ծխական Խորհուրդի անդամ: Թող Աստուած ծառայաւեր այս երկու հայորդոց առողջութիւն պարգեւէ, որպէսզի կարենան լաւագոյնս տէր կանգնիլ իրենց վստահուած պարտականութեանց:*



# ԼՈՒՐԵՐ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷԶՄԻԱԾՆԷՆ

## ԵՐԵՒԱՆԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱԻՈՐԻՉ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՄԷՋ ԿԱՏԱՐՈՒԵՑԱԻ ԱՐՑԱԽԵԱՆ 44–ՕՐԵԱՅ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՆԱՀԱՏԱԿՈՒԱԾ 9 ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐՈՒ ՅՈՒՂԱՐԿԱՒՈՐՈՒԹԵԱՆ ԵԿԵՂԵՑԻՈՅ ԿԱՐԳԸ

Դեկտեմբերի 2-ին, Վեհափառ Հայրապետին նախագահությամբ, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցույ մէջ կատարուեցաւ արցախեան 44–օրեայ պատերազմին նահատակուած եւ մէկ տարի անց Հայաստանին վերադարձուած 9 զինծառայողներու յուղարկատրութեան եկեղեցույ կարգը:

Արարողութեան աւարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր խօսքին մէջ ըսաւ. *(կը ներկայացնենք յապատումներով Խմբ.)*

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

... Մեր խիզախ զինուորներու նուիրական մասունքներուն առջեւ կը խոնարհիմք:

Մէկ տարի անց, չսպիացած վերքերը մեր սրտերուն մէջ, կը խոնարհիմք մեր ազգին արժանաւոր որդիներ պարգեւած, սնած ու դաստիարակած ծնողներուն առջեւ: Սուրբ Հոգւոյ մխիթարութիւնը կը խնդրենք պատերազմի մէջ ծնող, ամուսին, զաւակ եւ կամ հարազատ կորսնցուցած սզացեալ ընտանիքներուն, որոնք անասելի ցաւ կրեցին. ցաւ ու կորուստ, որ ամենքնուս է:

Սիրելիներ, հայրենիքին իր կեանքն ընծայաբերած անձը միշտ անմահ է, միշտ յաղթանակող է: ... Մեր քաջարի զինուորներուն անօրինակ սխրագործութիւնները արձանագրուած են մեր նորօրեայ պատմութեան էջերուն մէջ եւ ոգեշնչող պիտի ըլլան ապագայ սերունդներուն համար:

Բոլորս պարտք ունինք մեր հերոսներուն, որոնք, համաձայն պատմահայր Խորենացիի՝ «մահկանացու ծնելով անմահ յիշատակ թողեցին»:

Բոլորս պարտք ունինք անոնց անմահ յիշատակին առջեւ՝ իրագործելու անոնց երազները, ապահով, ու բարօր դարձնելու Հայաստանն ու Արցախը:

...Աղօթական այս պահուն, ի խորոց սրտի հայցենք Ողորմած Տիրոջ, որ խաղաղութիւն պարգեւէ Իր հաւատարիմ ծառաներու հոգիներուն եւ մխիթարութիւն ու սփոփանք՝ անոնց ծնողներուն, հարազատներուն ու մերձաւորներուն: Թող երկնաւոր Տէրը Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանիին ներքոյ ապահով ու անվտանգ պահէ Հայոց բանակի քաջազուն զօրականները եւ հայրենաբնակ ու աշխարհասփիւռ մեր ողջ ժողովրդը:

Հանգչեցէք խաղաղութեամբ անմահ նահատակներ, մեր սիրելի զաւակներ»:

## ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷԶՄԻԱԾՆԻ ՄԷՋ ՆՇՈՒԵՑԱԻ ՀԱՅՈՑ ԱՌԱՋԻՆ ԼՈՒՍԱԻՈՐԻՉՆԵՐՈՒ ՏՕՆԸ

Դեկտեմբեր 4-ին, Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադէոս եւ Ս. Բարդուղիմէոս առաքելներու տօնը: 2015 թուականին, տօնը Վեհափառ Հօր կոնդակով հռչակուեցաւ *Աստուածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր*: Այդ օրը հաւատացեալներու օրհնութեան համար դուրս կը բերուի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մէջ պահուող համաքրիստոնէական սրբութիւնը:





Այս առիթով պատարագեց Քրիստոնեական դաստիարակութեան կեդրոնի տնօրէն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագոյն վարդապետ Բաղումեանը:

Պատարագի ընթացքին, Լուսարարապետ Գերա-շնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայեան մատուռ-մկրտարան բերաւ աստուածամուխ Սուրբ Գեղարդը: Սրբազան Հայրը օրհնեց ներկայ ժողովրդը, ապա հաւատացեալներուն հնարաւորութիւն տուաւ երկրպագելու եւ համբուրելու Գեղարդը:

Իր քարոզին մէջ Հայր Սուրբը, ի մասնաւորի նշեց. «Հայոց Եկեղեցին եւ ուխտապահ ժողովուրդը ցնծու-

թեան մէջ են, քանզի կը նշենք մեր Եկեղեցոյ հիմնադիր առաքեալներու տօնը: Այս օրը վերաքրիստոնէացման եւ մշտապէս ուղղափառ դաւանանքի խոստովանութեան օրն է:

Անդրադառնալով հայրենիքի գաղափարին՝ Հայր Սուրբը ընդգծեց. «Աստուծմէ մեզի տրուած մեր հայրենիքը սրբազան եւ նուիրական է: Ան այլեւս հող չէ սովորական իմաստով: Հայրենի հողը գուրգուրանքի եւ սիրոյ կարիք ունի, բայց առաւել եւս՝ այդ հողին վրայ ապրելու եւ արարելու անյազ ցանկութիւն եւ կամք»:

**ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ  
ԸՆԴՈՒՆԵՑ ՀՅԴ ԲԻՐՈՅԻ ՆԵՐԿԱՅԱՅՈՒՅԻՉ  
ՅԱԿՈԲ ՏԷՐ-ԽԱԶԱՏՈՒՐԵԱՆԸ**

Դեկտեմբեր 7-ին Վեհափառ Հայրապետը ընդունեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տեր-խաչատուրեանը:

Անդրադարձ կատարուեցաւ Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառայած մարտահրաւերներուն, մասնաւորապէս հայրենիքի սահմաններուն եւ սահմանամերձ բնակավայրերուն մէջ առաջացած անվտանգային խնդիրներուն, կարելորուեցաւ համընդհանուր ջանքերու մէկտեղումը՝ ի նպաստ առկայ հարցերու յաղթահարման եւ հայրենիքի զօրացման:

Խօսուեցաւ նաեւ սփիւռքի համայնքներուն մէջ առկայ կացութեան եւ ազգային կառոյցներու կարելոր առաքելութեան մասին ազգային ինքնութեան ու միասնականութեան պահպանման գործին մէջ:



**ԴԵԿՏԵՄԲԵՐ 9-ԻՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԸՆԴՈՒՆԵՑ ԳԵՐՄԱՆԻՈՅ  
ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆ ՎԻԿՏՈՐ ՌԻՒՏԵՐԸ**



Վեհափառ Հայրապետը իր շնորհաւորանքները փոխանցեց Գերմանիոյ ժողովուրդին նոր վարչապետի ընտրութեան կապակցութեամբ: Ան նաեւ իր երախտագիտութիւնը յայտնեց Գերմանիոյ իշխանութիւններուն պատերազմի եւ յետպատերազմեայ շրջանին Հայաստանին ցուցաբերած զօրակցութեան համար:

Դեսպան Ռիխտեր, իր հերթին, վստահեցուց, որ ճիգ պիտի չլինայէ երկու երկրներու առկայ բարեկամական յարաբերութիւններուն առաւել խորացման եւ ամրապնդման համար: Անդրադարձ կատարուեցաւ Հայ ռազմագերիներու վերադարձին եւ Ադրբեջանի հսկողութեան տակ հայկական

հոգեւոր, պատմամշակութային ժառանգութեան պահպանման ուղղութեամբ միջազգային տարբերատեաններու կողմէ տարուող աշխատանքներուն:

## ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՐ ԸՆԴՈՒՆԵՑ

### ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՊԱՏԳԱՄԱԻՈՐԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՍՈՒԹԵԱՆ ԽՈՒՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

Դեկտեմբերի 20-ին Վեհափառը ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամաւորական բարեկամութեան խումբի անդամները:

Հայրապետը ընդգծեց, որ Հայաստանի եւ Իրանի բարեկամական յարաբերութիւնները ունին հարուստ պատմութիւն: Երկու երկիրներու կապերու ամրապնդման մէջ, ըստ Նորին Սրբութեան, իր մեծ նպաստը կը բերէ նաեւ Իրանի հայ համայնքը:

Իր հերթին, խումբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադան Ամենայն Հայոց Հայրապետին տեղեկութիւններ փոխանցեց իրենց այցին ակնկալիքներուն վերաբերեալ: Ան կարեւոր

նկատեց նաեւ երկու երկիրներու հոգեւոր առաջնորդներու դերակատարութիւնը: Պրն. Ֆարշադան ընդգծեց հակամարտութիւններու խաղաղ կարգաւորման անհրաժեշտութիւնը:

Վեհափառ Հայրապետը յոյս յայտնեց, որ երկու երկիրներու միջ-խորհրդարանական հանդիպումները բարի արդիւքներ կ'արձանագրեն:



### ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՐ ԸՆԴՈՒՆԵՑ ՖՐԱՆՍԱՅԻ ԻԼ ՏԸ ՖՐԱՆՍԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԻԿԻՆ ՎԱԼԵՐԻ ՊԵՎՐԵՍԻ ԳԼԽԱԻՈՐԱՄ ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԻՒՆԸ



Դեկտեմբերի 21-ին Վեհափառը ընդունեց Ֆրանսայի Իլ Տը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար տիկին Վալերի Պեկրեսի գլխաւորած պատուիրակութեանը:

Վեհափառը անդրադարձաւ հայ-ֆրանսական բարեկամական ամուր յարաբերութիւններուն՝ արձանագրելով, որ Հայոց ցեղասպանութենէն ետք Ֆրանսա ապաստանած հայորդիներու նկատմամբ Ֆրանսայի իշխանութիւնները մշտապէս ցուցաբերած են հոգածու վերաբերմունք: Ան ընդգծեց նաեւ, որ ֆրանսահայութիւնը մեծ նպաստ կը բերէ կապերու զօրացման գործին մէջ: Վեհափառը, ի դէմս տիկին

Վալերի Պեկրեսի, իր երախտագիտութիւնը յայտնեց Ֆրանսայի իշխանութիւններուն եւ ժողովրդին Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ Արցախի հիմնախնդրի կարգաւորման ի նպաստ ջանքերուն, ինչպէս նաեւ՝ 44-օրեայ պատերազմին Հայաստանին ցուցաբերած աջակցութեան համար՝ կարեւոր նկատելով Ֆրանսիայի սենատի կողմից Արցախի անկախութեան ճանանչման բանաձեւի ընդունումը:

Տիկին Վալերի Պեկրեսը խօսեցաւ հայ համայնքին հետ ունեցած փոխյարաբերութիւններու, կրթութեան եւ մշակոյթի ոլորտներուն մէջ Հայաստանի հետ փոխգործակցութեան տեսլականներուն մասին՝ կարեւորելով երկու երկիրներու յարաբերութեանց առաւել խորացումն ու ամրապնդումը:

Զրոյցի ընթացքին անդրադարձ կատարուեցաւ Ադրբեջանի հսկողութեան տակ տարածքներուն մէջ հայկական հոգեւոր ու մշակութային ժառանգութեան պահպանութեան, պատերազմի ընթացքի վնասուած հայկական եկեղեցիներու վերականգնման եւ միջազգային կառոյցներու միջնորդական ջանքերուն:

## ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍԻ ՏՕՆԻՆ ԿԱՏԱՐՈՒԵՑԱԻ ՍԱՐԿԱԻԱԳԱԿԱՆ ՁԵՌՆԱՂՐՈՒԹԻՒՆ

Դեկտեմբերի 25-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնախմբեց Սուրբ Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի յիշատակութեան օրը, որը նաեւ Եկեղեցւոյ անդաստանին մէջ ծառայող սարկաւազներու տօնն է:

Արմաւիրի թեմի Սուրբ Աստուածածին եկեղեցւոյ մէջՎեհափառ հօր օրհնութեամբ, Գերաշնորհ Ս. Վազգէն Եպիսկոպոս Միրզախանեանի ձեռամբ սարկաւազ ձեռնադրուեցան Գերզեան հոգեւոր ճեմարանի 19 սաներ:

Ձեռնադրութեան աւարտին, Սրբազան Հայրը Սուրբ Ստեփանոսի մասունքակիր Աջով օրհնեց նորընծաները, այնուհետեւ անդրադարձաւ սուրբի վարքին ու եկեղեցւոյ նահատակներուն՝ ի մասնաւորի նշելով. «...Այդ նահատակների շնորհիւ է, որ մեր Եկեղեցին կայ, որովհետեւ Եկեղեցւոյ հիմքը մեր մարտիրոսներու արիւնն է: Ճիշտ այնպէս, ինչպէս մէկ տարի առաջ Արցախի, Հայաստանի սուրբ հողի համար նահատակուած հազարաւոր մեր որդիներն ու քոյրերը, մեր զաւակներն ու դուստրերը նահատակուեցան պահպանելու համար հայրենի հողը եւ հաւատքը: Մենք պարտականութիւն ունինք իրենց հանդէպ»:



Ապա ան յորդորեց. «Այստեղ տեղին է, սիրելի

սարկաւազներ, Աւետարանէն յիշել մեր Տիրոջ պատգամը, որն է. «Եթէ մէկը կ'ուզէ ինծի հետեւիլ, թող ուրանայ իր անձը, վերցնէ իր խաչը եւ գայ ետեւէս (Մատթ.16:24)»: Ես կը հաւատամ, որ դուք լսեա՞ծ էք այս պատգամը, վերցուցա՞ծ էք ձեր խաչը ու եկա՞ծ էք Քրիստոսի ետեւէն: Ձեր ծառայութեամբ Դուք պիտի կերտէք այդ խաչի ճանապարհը: Իսկ այդ ճանապարհը, որմէ դուք պիտի անցնիք, պիտի ըլլայ աղօթքով, խոնարհումով, ծառայասիրութեամբ եւ նուիրումով: Դուք պէտք է սիրով լեցուիք հանդէպ հաւատացեալ ժողովուրդին եւ ընդհանրապէս մարդկութեան: Այդ մեծ սերն է, որ ձեր մէջ պիտի հաստատէ խաղաղութիւնը, աստուածային այն ուժն ու զօրութիւնը, որ ողջ ծառայութեան ընթացքին պիտի առաջնորդէ: Եղէք ողորմած, ներողամիտ, եղէք միշտ մարդկանց հասկացող»:

Ապա նոյն եկեղեցւոյ մէջ Վեհափառ Հայրապետը ընդունեց նորընծայ սարկաւազները, ուղեկցութեամբ Եկեղեցական հայեցակարգային հարցերու գրասենեակի տնօրէն Գերշ Ս. Վազգէն Եպիսկոպոս Միրզախանեանի եւ ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Ս. Շահէ ծայրագոյն վարդապետ Անանեանի:

Հանդիպման ընթացքին Հայր Շահէ Նորին Սրբութեանը ներկայացուց նորընծաները, վստահեցնելով, որ անոնք պատրաստ են Սուրբ Ստեփանոսի նման իրենց անձերը նուիրաբերելու յանուն Քրիստոսի:

Այնուհետեւ Կաթողիկոսը պատգամեց ուսումնառութեան ընթացքին գիտելիք ամբարել, որպէսզի սարկաւազները կարողանան իրենց նուիրական ծառայութիւնը բերել Եկեղեցւոյ եւ ժողովուրդին: Ան ընդգծեց, որ ազգին համար ստեղծուած ծանր ու դժուարին ժամանակներուն առաւել անհրաժեշտ է հոգեւոր խնամքի եւ կրթադաստիարակչական գործունէութեան իրականացումը հայորդիների կեանքին մէջ

## ԿԱՐԳԱԼՈՅԾ Է ՀՈՉԱԿՈՒԱԾ Տ. ՂԱԶԱՐ ՔԱՀԱՆԱՅ ՊԵՏՐՈՍԵԱՆԸ

Դեկտեմբեր 27-ին Վեհափառ հօր տնօրինութեամբ կարգալոյժ է հռչակուած Մասեացոսնի թեմէն Ս. Ղազար քահանայ Պետրոսեանը, հիմք ունենալով Ղազար քահանայի կողմէն հոգեւոր վերադաս իշխանութեան նկատմամբ դրսեւորած անհնազանդութիւնը, եկեղեցականի կոչման ու առաքելութեան անյարիր կուսակցական գործունէութեամբ ու քարոզչութեամբ զբաղուիլը եւ Մայր Աթոռի Կարգապահական յանձնախումբին հետ հանդիպելու հրաւերները մերժելը:

# Ծուխի Լուրեր

## Օբլանտ Նոր Զելանտա

**Կիրակի 19 Դեկտեմբերը** յիշարժան օր է Նոր Զելանտայի Օբլանտ քաղաքի հայության համար:

Երեկոյեան ժամը 7-ին, Ղպտիներու Ս. Սարկոս եկեղեցւոյ սրահին մէջ, տեղի ունեցաւ Հայ Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ հիմնադիր ընդհանուր ժողովը: Յիշեցման կարգով

յայտնենք, որ 2016-ի Թեմական Պատգամաւորական Ժողովը արտօնութիւն տուած էր արձանագրելու եկեղեցի մը, առ ի պաշտօնական ճանաչում: 2021-ին, յետ ուսումնասիրութեանց, Յուլիսին, Թեմական Խորհուրդը վաւերացուց արձանագրելի եկեղեցւոյ կանոնագրութիւնը: Օգոստոսին վրայ հասաւ Օբլանտի արգելափակումը, որ տւեց մինչեւ Դեկտեմբեր, հետեւաբար անկարելի էր հիմնադիր ժողով գումարել: Արձանագրութեան համար պէտք է ներկայացնել ընդի ժողովի ատենագրութիւնը եւ առ նուազն 15 դիմումնագիր: Խնամակալութիւնը, այսուհետեւ՝ Ծխական Խորհուրդ, առաջին առիթով կազմակերպեց սոյն ընդհանուր ժողովը, հակառակ այն իրողութեան, որ պետութիւնը կ'արտօնէր առաւելագոյնը 25 անձի ներկայութիւնը միայն:

Ժողովը բացուեցաւ Նշան Սարկաւազ Պատմաճեանի աղօթքով, որմէ ետք, Ծխի ատենապետ Յակոբ Երլտրզեան, անգլերէն լեզուով ներկայացուց իր սրտի եւ բարի գալուստի խօսքը, կատարեց պատմականը գաղութային աշխատանքներուն, սկսած դեռ 1996-էն, երբ կը հիմնուէր Նոր Զելանտայի Հայկական Միութիւնը: Ան յստակօրէն բացատրեց Միութեան երկու նպատակները, որոնք էին աշայեցի Դաստիարակութեան



ջամբում միօրեայ վարժարանի մը միջոցաւ եւ բ) Եկեղեցական կեանքի կազմակերպում: Իր խօսքին մէջ Յակոբ Երլտրզեան յստակօրէն ընդգծեց որ եկեղեցին մեր պատկանելիութիւնն է եւ մեր մշակոյթը:

Յայտնենք որ վերջին հինգ տարիներուն, Միութիւնը աւելի դաստիարակչութեամբ եւ մշակութային ու ընկերային ձեռնարկներով կը զբաղի:

Շարունակելով իր խօսքը, Պրն Երլտրզեան ըսաւ որ յետ խորհրդակցութեանց Սրբազան հօր եւ Թեմական խորհուրդին հետ, երեք խնամակալներ, յանձինս՝ Յակոբ Երլտրզեանի, Զաւէն Փանոսեանի եւ Նամիր Պաթթանիի, քաջութիւնն ունեցան եկեղեցական կեանքի կազմակերպումը ստանձնել եւ զայն հասցուցին մինչեւ օրս: «Այսօրուան մեր ժողովը հիմնադիր ժողով է, դուք հիմնադիր անդամներն էք եկեղեցւոյ եւ անոր վկաները: Հետեւաբար, ձեր եւ իւրաքանչիւր Հայու զօրակցութեամբ պիտի զօրացնենք մեր հաւատքը, այսպիսով ամրապնդելով մեր Հայու ինքնութիւնը» եզրակացուց Երլտրզեան:

Ապա, Սրբազան Հօր եւ Թեմականի ներկայացուցիչի հանգամանքով խօսք առաւ Նշան Սարկաւազ Պատմաճեան: Յապաւումներով կը ներկայացնենք արտասանած սրտի խօսքը.

«Սրբազան Հօր, Տէր Աւետիսին եւ Թեմական Խորհուրդին կողմէ կու գամ իրենց ողջոյններուն հետ իրենց շնորհաւորանքը փոխանցելու, այս բացառիկ առիթին համար:

Հայոց մեծ գործերը մի քանի խենթերով կը սկսին միշտ եւ այդ գործերն են որոնք կը գոյատեւեն, որովհետեւ այդ խենթերուն մօտ սկզբունք գոյութիւն ունի, հաւատք կայ անոնց հոգիներուն մէջ քանդակուած եւ Հայու ինքնութեան հպարտութիւն:

Եկեղեցի եկած էք հիմնելու: Ինչո՞ւ եկեղեցի, մանաւանդ այս օրերուն, երբ ամէն ինչ նիւթով, սուտով եւ կեղծիքով կը յաջողի: Ինչո՞ւ Եկեղեցի, երբ քրիստոնէութիւնը այսօր համատարած ենթարկուած է

հայաձանքի, անհաւատութիւնը մեր ուրախութիւնը տակը կը փորէ: Ինչո՞ւ եկեղեցի, երբ կարելի է առանց Աստուծոյ, առանց ազգային մտահոգութեան, առանց հաւաքական գիտակցութեան փոր լեցնել, ապրիլ դուն քեզի համար, եւ յետոյ հեռանալ աշխարհէն այնպէս թէ կարծես աշխարհ չէիր ալ եկած:

Եկեղեցի պիտի հիմնենք, գուցէ վերը յիշուածներուն պատճառով բայց մանաւանդ, որովհետեւ եկեղեցին Հայու նկարագիրն է, մշակոյթն է, հաւատքն է, վաղուան յոյսն է, իրարու հանդէպ սերն է, աշխարհի համար ԱՆԿԵՂԾՕՐԷՆ խաղաղութիւն խնդրելու համար միա՛կ տեղն է: Այո, այս փոքրաթիւ համայնքը եկեղեցի պիտի հիմնէ՝ երբ ուրիշ տեղ եկեղեցիներու դռները կը փակեն: Սա հեռատեսութիւն է ընդդէմ կարճատեսութեան: Սա ապագայի մտահոգութիւն է ընդդէմ ներկայով բաւարարուելուն:

Մէջբերեմ Անթընի Ֆիշըր Արքեպիսկոպոսին եկեղեցիի մը օծումին առթիւ արտասանած սրտի խօսքէն հատուած մը. « *Եկեղեցին բազմանպատակ (multipurpose) ծառայութեանց սենեակ չէ, կամ թանգարան չէ որ արուեստի գործեր (artefacts) դրուին հոն, կամ յատուկ ճաշի մը համար ճաշասենեակ: Ո՛չ: Այս տեղը Աստուած գովաբանելու, օրհնութեան, դաստիարակչական քարոզներու, գոհողութեան, բարեխօսութեան, շնորհակալութեան, խոնարհելու, ծունկի գալու, պատուելու, օձելու, հաղորդուելու, ներելու, յանձնառութիւն վերցնելու տեղ է: Այստեղ ամենէն տարօրինակ բաները կը պատահին: Այստեղ մարդու երեխաները կը վերածուին Աստուծոյ զաւակներու, հացն ու գինին կը վերածուին Քրիստոսի մարմինի եւ արեան, զոյգեր կը դառնան ամուսիններ, ամուրիներ կը դառնան հոգեւորականներ, մեղաւորներ կը վերածուին սուրբերու եւ մահացողներ կը դրկուին դէպի Աստուծոյ ճամբայ: Այսպիսի բացառիկ դէպքերը կը պահանջեն բացառիկ վայրեր: Եկեղեցին է այդ բացառիկ վայրը»:*

Այս տեսլականով անցնինք մեր ընելիք գործին: Առաջնորդարանը, սարկաւագներս, դպիրներս, պատրաստ ենք ծառայելու Նոր Զելանտայի Հայ համայնքին: Առաջնորդարանը ինքզինք աւելի զօրացած պիտի զգայ այս եկեղեցիին արձանագրութեամբ: Նոր Զելանտայի Հայ համայնքը ճակատաբաց պիտի ելլէ տեղւոյն բոլոր եկեղեցիներուն առջեւ եւ պաշտօնապէս պիտի նստի անոնց կարգին որպէս հա՛ւա՛սա՛ր եկեղեցի: Մեր Էքիմենիք աշխատանքները պիտի բազմապատկուին, որովհետեւ որպէս պաշտօնապէս արձանագրուած եկեղեցի՝ մենք ալ պիտի կարենանք միջ-եկեղեցական ձեռնարկներ կազմակերպել: Մենք ալ իրաւունքներու տէր պիտի դառնանք եւ մեր փորձառութեամբ պիտի օգնենք որ ՆԶ-ի քրիստոնէայ համայնքը աւելի զօրանայ իսկ ոչ քրիստոնէայ կրօններու հետ համակեցութեան մէջ մենք պիտի փորձենք ըլլալ ախոյեաններ: Մենք մրցունակ պիտի ըլլանք եւ կենսունակ, պիտի պահենք մեր միասնական դիմագիծը (իմէճը): Այդ միասնական դիմագիծ-իմէճը՝ եկեղեցին է:

Այս նոր եկեղեցիով, որուն պատերը տակաւին չկան բայց ինքը կայ իւրաքանչիւրիս հոգիին մէջ, այս եկեղեցիով թող մեր մէջ կառուցուի հոգեկան ու ազգային շէնքը: Երբ այդ կառոյցը կայ մեր հոգիներուն մէջ, այն ստեն հաւատացե՛ք, որ Աստուած այնտե՛ղ կը բնակի» եզրափակեց Սարկաւագը:

Ապա Տոբթ. Զաւէն Փանոսեան կարդաց եւ մեկնաբանեց Եկեղեցոյ կանոնագրութիւնը զայն հասկնալի դարձնելով իւրաքանչիւր ներկայի: Ան հանգամանօրէն պատասխանեց բոլոր հարցումներուն:

Ներկաները լեցուցին բոլոր հարցարանները եւ հայկականութեամբ եւ քրիստոնէական հաւատքով լեցուած հրաժեշտ տուին:

Նոյն օրը, մի քանի ժամ առաջ, կազմակերպութեամբ Նոր Զելանտայի Հայկական Միութեան Վարչութեան, Լօնկ Պէյ Փարքին մէջ տեղի ունեցաւ երեխաներու Ս. Ծննդեան բացօթեայ հաւաքոյթ: Ներկայ էին 30ի շուրջ Հայեր: Ամիսներ շարունակ իրար չտեսնելով կարօտի զգացումը բացայայտ էր բոլորին աչքերուն մէջ: Օրուան տաղանդաւոր Կաղանդ պատուիրը՝ Յակոբ Իսկէնտերեան, իր կատակներով, սրամտութեամբ ոգեւորեց փոքրերն ու մեծերը: Արեւիկ Ստեփանեան-Ֆորտ կատարեց վարչութեան յայտարարութիւնները յառաջիկայ ծրագիրներուն: Հաճելի այս հաւաքը յուսանք առաջինն է հետագայ հաւաքներու եթէ առողջապահական վիճակը չվատթարանայ Նոր Զելանտայի մէջ:



## Հարցազրոյց Մանրանկարիչ Օրիորդ Մելինէ Տէր Աբրահամեանի Հետ

**Փարոս (Փ)-** Շնորհակալութիւն Օրիորդ Մելինէ որ ժամանակ տրամադրեցիք այս հարցազրոյցին համար: Ինչպէս տեղեակ էք, Փարոս լրատուն առցանց կ'ուղարկուի մօտ 2000 ընթերցողի, Աւստրալիա եւ Արտասահման, ներառեալ Հայաստան եւ Արցախ: Նախքան մեր զրոյց սկսիլը, կրնայի՞ք արդեօք դուք զօրք ձեր կայացնել մեր ընթերցողներուն:

**Մելինէ Տէր Աբրահամեան (USU)** - Բարև Ձեզ, ես Մելինէ Տէր-Աբրահամեանն եմ՝ 23 տարեկան: Ծնած եմ մեծցած եմ Հայաստանի Արովեան քաղաքին մէջ: Մանուկ հասակէս սիրած եմ նկարել և արդէն 9 տարեկանէս սկսած է իմ նկարչութեան ուղին: Ընտանիքս շատ արուեստասէր է: Տատիկս դերձակ է, հօրաքոյրս՝ ծաղկավաճառ, իսկ ահա ես՝ նկարչուհի: Նկարչութեան զուգահեռ շատ կը սիրեմ նուագել: Պատանութեանս 6 տարիները անցած են դաշնամուրի կողքին: Կարելի է ըսել նաև, որ կա՛մ կը նկարելի, կա՛մ կը նուագելի: Երբ չափահաս դարձայ ընտրեցի նկարչուհիի մասնագիտութիւնը: Հետագային մասնագիտութեանս վրայ աւելցուցի ևս երկու հաստ՝ Graphic Design & Web Design: Ապագային նպատակ ունիմ եւս մէկ այլ մասնագիտութիւն ձեռք բերել:

**Փ - Ե՞րբ եւ ինչ նպատակով Աւստրալիա կը գտնուիք:**

**USU** - 2017թ.-ին առաջին անգամ երբ եկայ Աւստրալիա շրջագայութեան նպատակով, զայն շատ սիրեցի: Իսկ երբ վերադարձայ Հայաստան, համալսարանը աւարտելէս անմիջապէս ետք որոշեցի կրկին այցելել: Եւ 2020թ.-ի Յունուարին եկայ դարձեալ շրջագայելու նպատակով ու չարաքաստիկ Պսակաձէւ Ժահրի պատճառով չկարողացայ վերադառնալ հայրենիք:

**Փ - Սուրբ Յարութիւն Եկեղեցոյ մէջ Նոյեմբեր 14-ին Սրբազան Հայրը օրհնեց եւ օծեց երեք մասերէ բաղկացած ձեր պատրաստած իղաներկ պատատոր: Կրնայի՞ք տեղեկացնել թէ ինչպէ՞ս սկսաւ պատատորի այս ծրագիրը եւ ինչպէ՞ս աւարտին հասաւ:**

**USU** – Մեծցած եմ այնպիսի ընտանիքի մը մէջ, ուր կը կարևորուի հաւատքն ու կրօնը: Այդ եղած է պատճառը, որ միշտ երազած եմ որևէ եկեղեցոյ մէջ թողնել ինձմէ մէկ փոքր մասնիկ: 2017-ին համալսարանական վկայականիս համար պատրաստած աշխատանքս ևս նուիրած էի մանրանկարչութեան: Շատ կը սիրեմ նկարել սրբապատկերներ: Ոչինչ պատահական չըլլար: Այս դաժան հիւանդութիւնը օգնեց, որ կատարուի իմ տարիներու երազանքը, ու հիմա իմ աշխատանքը իր տեղն է գտած եկեղեցոյ մէջ: Սուրբ Յարութիւն Եկեղեցոյ հոգեւոր հովիւ Տէր Աւետիսը, իմանալով մասնագիտութեանս մասին ու տեսնելով աշխատանքներս, առաջարկեց՝ նկարել եկեղեցոյ համար: Աշխատանքս տնեց ուղիղ 4 ամիս: Նկարեցի մեծ հաճոյքով ու մեծ ոգեւորութեամբ: Այն ինձի համար շատ պատուաբեր էր:





**Փ** – Իսկ ի՞նչ կը խորհրդանշե՞ ձեր պատրաստած իրականարը: Կրնայի՞ք մանրամասնություններ տալ նիւթին մասին: Ինչպիսի՞ ճիգ պահանջեց ձեզմէ արուեստի այս գործը:

**ՄՏՄ** – Նկարը ամբողջովին զարդանախշեր են, ընդօրինակուած մանրանկարչութեան գիրքէ: Ինձմէ պահանջուած էր չորս ամսուան ընթացքին գործը աւարտին հասցնել: Սկսայ 1 Մարտին եւ աւարտեցի 1 Յուլիսին: Աշխատանքը ծաւալուն էր, որովհետեւ ամբողջը մանր նախշեր էին: Ընթացքին անշուշտ շատ մը փոփոխություններու ենթարկուեցաւ նկարը:

**Փարոս** - Ապագայ ի՞նչ ծրագիրներ ունիք գեղարուեստական յորինումներու հետ առնչուած:

**ՄՏՄ**- Շատ մօտ ապագային մասնագիտություններու շարքին կ'աւելնայ նաև Interior Design-ը: Առհասարակ, գեղեցիկ Ինթիրըրներու կողքէն անտարբեր չեմ կարողանար անցնիլ ու կը կարծեմ, որ Interior Design-ն ալ իր ուրոյն տեղը կը գտնէ իմ միւս մասնագիտություններու շարքին: Յուսով եմ որ այդ ոլորտին մէջ ալ յաջողութիւն կը գտնեմ:

**Փարոս** - Գեղանկարչութեան մարզէն ներս այլ ի՞նչ արուեստներու կը տիրապետէք, օրինակ Իքոնոկրաֆի կամ նման:

**ՄՏՄ** - Բացի մանրանկարչութենէն կը սիրեմ նկարել ապստրակտ (abstract) ոճի նկարներ:

**Փարոս** - Ապստրակտ ո՞ր նկարիչները ձեզի համար օրինակելի են

**ՄՏՄ** – Ինձի համար ամենէն օրինակելիները Ֆրանսացի Բոպերթ Տրլօնին (Robert Delaunay) եւ հանրածանօթ սպանացի նկարիչ Փապլօ Փիքասոն են:

**Փարոս** - Անհատական կամ հաւաքական ցուցահանդէս տուած էք: Կը մտադրէ՞ք ցուցահանդէս տալ Աւստրալիոյ մէջ:

**ՄՏՄ** - Ցուցահանդէսներ ունեցած եմ Հայաստանի մէջ: Հետագայ նպատակներու մէջ կը մտնէ Աւստրալիոյ մէջ ևս ունենալ իմ ցուցահանդէս:

**Փարոս** - Ինչպէ՞ս կը գտնէք գեղանկարչութեան արուեստը Աւստրալիոյ մէջ յատկապէս Ապօրիճինիներու գեղանկարչութիւնը, ուր յաճախ բաւական փիլիսոփայական կամ բնութապաշտական միտքեր կ'արտայայտուին պաստառներով:

**ՄՏՄ** - Ես անձամբ շատ կը հաւնիմ ապօրիճինիներու արուեստը, քանի որ կրնաս անվերջ նայիլ խորհրդածել տուեալ պատկերին մասին ու վերլուծել ըստ երևակայութեան սահմաններուն: Տարբեր մարդիկ տարբեր կերպ կարող են նկարագրել պատկերը: Թէ ինչպէ՞ս կը վերլուծեն, կախուած է վերլուծողի հոգիին աշխարհէն, հոգեկան վնասուածքներէն (trauma) կամ հակառակը՝ հաճելի մտքերէն:

**Փարոս** - Աւստրալիոյ գեղանկարիչներու հետ շփում ունի՞ք: Ի՞նչ է մակարդակը Հայ նկարչութեան ընդհանրապէս:

**ՄՏՄ** - Աւստրալիոյ մէջ դեռ չեմ հանդիպած Հայ նկարիչներու, բայց մեծ սիրով կը ցանկայի հանդիպիլ ու ծանօթանալ անոնց ստեղծագործութեանց եւ մտքերուն հետ:

**Փարոս** - Հայկական ամէնօրեայ եւ Միօրեայ վարժարաններ այցելած էք: Նկարչական գեղարուեստին հանդէպ Հայ մանուկին ունեցած հետաքրքրութիւնը ի՞նչ չափանիշ ունի մանաւանդ երբ բաղդատէք Հայաստանի մէջ մեծցող մանուկին

**ՄՏՄ** – Հայաստանի մէջ երեխաները բացի իրենց բուն մասնագիտութիւնը ձեռք բերելէն, շատ կը ձգտին դէպի արուեստը: Դպրոցներու մէջ շատ են խմբակները՝ երգի, պարի, նկարչութեան, մարմնամարզի կայլն, ուր երեխաները կը յաճախեն մեծ սիրով: Իսկ այստեղ, նոյնպէս, շատ կը տեսնեմ մեր փոքրիկներու ձգտումը դէպի արուեստը ու այս չափազանց ողջունելի է ու յուսադրող, որ կ'ունենանք հիասքանչ ապագայ հայերու համար:

**Փարոս - Նկարչական արուեստի ո՞ր դպրոցին կը պատկանիք դուք եւ կամ ո՞ր դպրոցին կը փափաքէիք պատկանիլ:**

ՄՏԱ - Նկարչութեան մէջ կը պատկանիմ մանրանկարչութեան խումբին ու, եթէ նորէն ընտրութեան հնարատրութիւն ունենայի, նորէն կ'ընտրէի մանրանկարչութիւնը: Հիմա սկսած եմ ուսումնասիրել և ուժերս փորձել գեղանկարչութեան մէջ, իսկ ահա մօտ ապագային կը սկսիմ ուսումնասիրել Interior Design - ը: Կը փորձեմ միշտ նոր մասնագիտութիւններ ուսումնասիրել ու միշտ կրթուիլ:

**Փարոս - Ի՞նչ պատգամ ունիք մեր ընթերցողներուն:**

ՄՏԱ – Ջարգացէք, ինքնագարգացէք, զարգացէք ամէն օր ու ամէն ժամ: Զբաղուեցէք ձեզի հոգեհարազատ գործով ու կը տեսնէք թէ յաջողութիւնը իսկապէս կը բախէ ձեր դուռը:

**Փարոս – Ծնորհակալութիւն եւ յաջողութիւն ու յաջող ապագայ կը մաղթենք ձեզի օրիորդ Տէր Աբրահամեան:**

*Հարցազոյրը վարեց Նշան Պասմաճեան*



**CHRISTMAS MESSAGE OF  
HIS EMINENCE ARHBISHOP HAIGAZOUN NAJARIAN  
Primate of the Diocese of the Armenian Church of Australia & New Zealand**

*“Behold, the virgin shall be with child, and bear a Son, and they shall call His name Immanuel, which is translated “God is with us”. (Matthew 1:23).*

Beloved faithful people,

We endured a very difficult year indeed. We thought that we had overcome the pandemic only to confront the second wave; now we embrace the third wave. So much sacrifice, hardship, and isolation and still we welcome the New Year with some hesitation.

The perspective of peace is too far from our communities in Lebanon and Syria. After a year from the last war Armenia’s future is still bleak. The uncertainty gnaws our souls, our future fluctuates with the waves of the sea and floats according to the whims of major powers. Indeed, **“We are afflicted in every way, but not crushed; perplexed, but not driven to despair; persecuted, but not forsaken”** (2 Cor. 8-9).

As Christian people hopelessness is not our way, our faith is that of struggle for life, for victory against death and darkness, we are the children of eternal light. As ancient people of rich culture and science we still have our say in this world. Our temporary regress through hard work and unified efforts will be transformed to victory and new achievements.

In spite of some difficulties and hardship in Australia, we are far better off from many countries in the world, due to our federal and local authorities’ diligent steps. Although we are not emancipated totally from the snares of this epidemic, we must continue our efforts for the eventual elimination of this evil.


Crisis in human history generates true leaders, who rise for the occasion, give hope to the spirit, purpose to the mind and goal to our lives, leading us to the promised land and to the harbour of peace.

On the festive occasions of New Year and our Christmas I pray to God that the newborn Saviour may enter our hearts, giving us courage to live, renew our faith, heal our spiritual and physical wounds, ushering a new victorious and glorious era to our people in Armenia, Artsakh and throughout the Armenian diaspora.

Wishing you all healthy and prosperous years full of achievements and spiritual satisfaction. Let us join the choir of angels proclaiming the good news of the birth of the Prince of Peace.

**CHRIST IS BORN AND REVEALED, BLESSED IS THE REVELATION OF CHRIST**

With Prayers



Archbishop Haigazoun Najarian  
Primate

## DIOCESAN NEWS

**Saturday 4 December** – The Primate His Eminence Archbishop Haigazoun Najarian met with the Ladies Auxiliary members in the Diocesan Centre. Due to the Covid restrictions, the ladies, for a while, had not been able to offer their God pleasing service in the Centre. They informed the Primate of their future projects and received his blessing. The meeting was a festive occasion and the ladies also took the opportunity to neaten the rooms in the Centre.

**Sunday 5 December** – At the invitation of the AGBU Alexander Primary School Principal, Archbishop Haigazoun Najarian accompanied by Reverend Father Avetis Hambarzumyan, attended the end of year Christmas concert and graduation ceremony. 2021 was to be a momentous year of celebration for the School marking its 30<sup>th</sup> anniversary however due to the circumstances the festivities were placed on hold as a future project.

The first part of the program was dedicated to Christmas which was presented in a pre-recorded video and streamed on Facebook. The second part was dedicated to



the awarding of the Year 6 graduation certificates. Principal Mr Manoug Demirjian announced Year 3 student Tsila Mikaelian was the worthy recipient of the "Alexander Medal" and Adeline Galstyan elected School Captain for the coming year amidst the applause. "Unforgettable Memories" were presented of the three graduating students, Sargis Hambarzumyan, Lara Bozikian and Berge Tomassian. Teachers, Mrs Seta Keoshgerian and Libby Latimore joined the students on the stage and shared their memories of this class.

AGBU Sydney Chairman Mr Mihran Lepejian presented the students with their certificates.

The closing speech and prayer were delivered by His Eminence Archbishop Haigazoun Najarian. In his address he recalled, "The parents and the three graduates should be proud of this moment, because they are enjoying the fruit of quite a number of years of work. Dear students, no matter how far you are from this school as you leave, this school will remain with you, imprinted in your hearts and souls, and will give you direction. The certificate is a sign to you where you are going. However you will not forget, especially your teachers, who not only taught you but gave you an education. I wish you good luck as you bid farewell from this spiritual and cultural home; you fill my heart with the hope of your success." The program concluded with the Archbishop's prayer and benediction.





Furthermore on Tuesday 7 December, Father Avetis attended the Kindergarten graduation ceremony representing Archbishop Najarian. In his closing remarks, he remarked, "I was told that when I came to the school, I would find some wonderful things there. And I really found them. Those wonderful things are you dearest kindergarten students. And when I heard and saw your lovely songs, dances and your beautiful words, I knew that then the best things were in you, as your teacher said: Friendship, diligence,

respect, kindness, conscientiousness. And what pleased me most was when you said that you love school very much. Well done."

**Tuesday 7 December** – Archbishop Najarian presided over the Properties Committee periodic meeting.

**Wednesday 8 December** – Accompanied by Father Avetis, Archbishop Najarian received the Catholic Cemeteries and Crematoria CEO, Mr Peter O’Meara, the Head of New Business Ventures Mr Armen Mikaelian and Head of Client Services and Operations Mrs Lauren Hardgrove in the Diocesan Centre. During the meeting, the visitors explained some of the outstanding work of the establishment. Archbishop greeted them warmly and wished them continuing success in their efforts.

**Wednesday 8 December** – Representing the Archbishop, Father Avetis Hambardzumyan attended the episcopal consecration of Catholic Bishop Daniel Joseph Meager in St Mary’s Cathedral, Sydney.



The Consecration and Anointing ceremonies were officiated by Sydney’s Catholic Primate, Archbishop Anthony Fisher. Present also were leaders and representatives from the Coptic, Assyrian, Anglican and other church denominations. On behalf of the Primate and the Diocesan Council, Father Avetis congratulated the newly consecrated Bishop Meager and Archbishop Anthony Fisher. The latter conveyed his best wishes to Archbishop Najarian, affirming the warm relationship between our two churches.



**Thursday 9 December** – Archbishop Najarian joined the Armenian Community Welfare Centre Board and staff Christmas luncheon held in Sydney city. He expressed his best wishes to all present, highly praising their united and warm Christian principled service. The gathering was an enjoyable experience for the officers and volunteers alike. On this occasion, Paros editorial takes the opportunity to extend its appreciation the volunteers their continued support of Paros, particularly by their assistance in the packaging of the monthly printed publications.



**Friday 10 December** – It was the last meeting for 2021 of the Bible Study Group, and yet the first face to face for over six months due to the Covid-related lockdowns and restrictions.

Archbishop Najarian explained the Holy Birth, recognised as Christmas in the West. He identified and described the response to the troubling reality of the question - how is Christmas celebrated today?

1. The Holy Birth is identified with purchases. People flock to the shopping centres to continually make purchases.
2. The Holy Birth is identified with feasting – in one word, gluttony and intoxication.
3. The Holy Birth is identified with the Christmas Tree.

All these influences encapsulate materialism and the secular world. The only factor absent in all this is Jesus Christ. The Holy Birth – Christmas, has swayed off its intended course, warned the Archbishop.

Reflecting on the Armenian tradition, he stated that “according to our cultural history, these festivities would occur with New Year celebrations – the Holy Birth is not secular but spiritual”.

He reflected on the old and new calendars in these contexts and enlightened the group of the historical facts.

The ladies who were present had prepared dishes to share together in fellowship. Seated around the table, each expressed mutual kind wishes for the New Year and joined in communal prayer before leaving, fuelled with the values and wise counsel for Christian living.



**Saturday 11 December** – Archbishop Najarian participated in the Christmas themed Bible study and gathering organised by the Armenian Church Youth Auxiliary (ACYA), the purpose of which was to celebrate the joyous period ahead. Some 20 young adults attended and joined in the discussions presenting some significant issues, which were addressed by Archbishop Haigazoun and Father Avetis. The Archbishop expressed his satisfaction and support, and his readiness to address the matters which are unclear in the minds of our youth encouraging them to make this type of gathering a regular monthly event. The evening continued with a dinner and Christmas carol singing.

**Sunday 12 December** – It was Archbishop Najarian’s scheduled monthly date to celebrate Holy Mass at Holy Trinity Church. The deacons and choir participated with a high standard in every aspect of the proceedings. The day’s liturgical Gospel reading was the topic of the Primate’s sermon; Archbishop explained that Jesus Christ taught using parables in order to clearly illustrate his messages to the people. Christ illustrated God’s kingdom as a banquet, where the master of the house invites his friends to join him for dinner, but his friends gave excuses and rejected the invitation. The man became angry and sent his servants out into the streets and lanes of the city, to bring in the poor and crippled and blind and lame, in other words, all who were outcasts. Jesus instructs His listeners to invite those dinner guests who cannot reciprocate the favour. That is how your soul will soar with happiness, owing to the prayers and blessings of those people; this is of more worth than material reciprocation. Archbishop also warned against making excuses, as the guests did in the parable, because hiding from God is impossible.

Speaking on sacrifice, Archbishop gave the example of fish which swim upstream, to their place of origin, suggesting they “receive many wounds on their bodies” to continue their bloodline. Hence, he advised us that in order to achieve our God pleasing intentions, determination and sacrifice are vital. Archbishop blessed all the faithful, wishing from the Almighty Father to grant them good health, to serve God, the Church and the Armenian community. Reflecting on the close of the current year, “the close of the year is a time to contemplate; we look to the future with a positive outlook, however, the future has a foundation, which is the past. Therefore, let us reflect on what God pleasing works we have not been able to achieve, let us decide to achieve them in this coming year,” stated Archbishop Najarian.

**Monday 13 December** – Archbishop Najarian participated in the online Australasian-Middle East Christian Apostolic Churches Conference of Bishops’ meeting. The agenda focused on the united stance on the proposal to legalise euthanasia. The meeting condemned the Bill and recorded their opposition accordingly.



**Tuesday 14 December** – The Archbishop presided over the final Diocesan Council meeting for 2021 conducted both face to face and virtually. In the first half hour of the meeting, Parish Council representatives from Holy Trinity and St Mary’s Churches joined in online as did Parish Pastor Reverend Father Khacher Harutyunyan. Diocesan Chancellor Mr Nishan Basmajian also joined online to represent New Zealand’s St Gregory the Illuminator Church. Additionally, the meeting reviewed ecumenical matters and the “Friends of the Diocese” program, assessing the support and encouragement of the “Friends” both morally and financially. The meeting also considered at some length youth and general strategy matters as well as issues to be addressed at the Diocesan Assembly to be convened in May.



**Tuesday 14, Wednesday 15 and Friday 17 December** – The Archbishop joined the ACWC end of year Christmas luncheons with our seniors, raising prayers for each of them and expressing his heartfelt wishes for their good health and longevity. All present commended Archbishop for his wise and enriching messages.

upon our fathers and mothers residing in the Rest Home. On this day, during the Liturgy, the Archbishop delivered a sermon followed by Holy Communion providing great spiritual comfort to both the residents and the staff. Archbishop was accompanied by Archpriest Reverend Father Barteve Karakashian, Father Avetis Hambardzumyan, Deacons Vartan Elmasian and Raffi Jebejian.



**Thursday 16 December** – Every year Archbishop Najarian celebrates Holy Mass at the Alexander Aged Care Nursing Home bestowing his blessing



**Friday 17 December** – Archbishop Najarian attended the Christmas party organised by the Armenian Community Welfare Centre’s Sydney West branch in the Batmanian Hall of Holy Trinity Church accompanied by ACWC Board Chairperson Mrs Hermine Partamian. With his good humour and warm comments, the Archbishop created a high mood among the participants, congratulating them on the joyous occasion of the New Year and Christmas, encouraging them to raise their grandchildren by their example.

In the evening of **Friday 17 December**, The Archbishop joined in the Christmas dinner organised by the Parish Council of the Holy Resurrection Church where he thanked the Parish Council for its dedicated work under unnatural conditions. Former members of the Parish Councils Mrs Laura Artinian and Mr Avo Karageuzian were also invited to the event.



**Sunday 19 December** – The Commemoration of St James of Nisibis was observed in Holy Resurrection Church. Several years ago, Italian researcher and rock climber Tito De Luca climbed Mt Ararat and discovered remnants of Noah’s Ark, a fragment of which is now in possession by the Diocese. In his sermon, Archbishop Najarian reflected on the miraculous life and works of the courageous St James, the nephew of St Gregory the Illuminator. St James had heard from St Maruge the hermit that many Christians had doubted the credibility of the

existence of Noah’s Ark. Consequently, St James decided to climb Mt Ararat and bring back a remnant of the Ark. According to tradition, when he falls asleep exhausted, angels transport the weary saint to the bottom of the mountain.

In his dream God instructed him not to continue his search, but that God would give him a token. When he awoke, he found a piece of wood beside him. Archbishop Najarian blessed all bearing the names Hagop, Jack, James and Jacob and congratulated them on the commemoration day. He raised prayers to the Almighty that the lives of these name bearers be blessed with the exemplary qualities of St James, his devotion to service, courage and diligence.

The Paros editorial team also takes this opportunity to congratulate all our readers named Hagop, Jacob, Jack and James, wishing them good health.

**Sunday 19 December** – Accompanied by Reverend Father Avetis Hambardzumyan, Reverend Hagop Sarkissian and Reverend Krikor Youmoushakian, Archbishop Najarian participated in the candlelight vigil dedicated to the martyred souls of the 44-day Artsakh war. This event was organised in joint collaboration with the Armenian Youth Federation, AGBU Youth, Armenian Church Youth (ACYA), Armenian Students’ Association and Armenian Evangelical Church of Sydney – Christian Endeavour (Chanitz).

The procession began at the Chatswood Memorial Park with the participation of countless members of the community, reaching Beauchamp Park before the Genocide Memorial Khachkar; all present were there to pay their respects, led by the youth group representatives.

Making their way and assembling at Beauchamp Park with candles glowing, the Australian, Armenian and Scouts anthems sounded followed by MC Olivia Dilanchian’s opening address in English. All in attendance were called to a minute’s silence to honour the memory of the Artsakh heroes. A soul stirring message of the Armenian youth was delivered by Carlo Berzekian in Armenian.

The Permanent Representative of Artsakh in Australia, Mr Kaylar Michaelian urged the community not to abandon Artsakh but to continue its support, and this day’s event was evidence of that.

A requiem service was held, with Archbishop Najarian presiding and scriptural reading by Father Avetis Hambardzumyan.





In his closing remarks, the Archbishop thanked the youth for their vision and for the organisation of this most important event emphasising the significance of such events to keep the memory of our Artsakh martyrs vibrant. Reflecting on our errors of omission, which resulted in our defeat of the Artsakh war, the Archbishop's instruction was for a united stance, which had been the advice of Khrimian Hayrig, Yeghishe Charents among others; to be wary of foreigners and to rely on our own united power. By relying on others the forces were dismantled, defeat was inevitable, stated Archbishop. "The enemy prepared for 30 years and found the opportune time to attack; we in turn and if required, will prepare for 60 years – Armenia, Artsakh and the Diaspora, united intelligently, financially, diplomatically and militarily, with continual efforts, we will set free and liberate Artsakh" he concluded. The event closed with a collective recitation of the Lord's Prayer.



**Monday 20 December** – The Monday Mothers' Group visited the Primate with their young children to convey their end of year and Christmas wishes. This lovely meeting took place around the beautifully adorned Christmas tree in the Diocesan Centre. The ladies shared lunch with the Archbishop, discussing various national, spiritual and educational matters. Archbishop bestowed his blessing upon the children and their mothers. He shared his hope that the coming year will bring goodness and success to the world, to the Homeland and the Australian-Armenian communities. Paros editorial congratulates and wishes the Armenian mothers and children a happy New Year and Christmas. They are worthy of congratulations for their diligence in bringing their young to the church hall each week whenever the government restrictions lifted, to form the habit of church attendance from their tender age. We congratulate Mrs Marina Tchaprastian, for her efforts in building a cheerful environment for the children and their mothers. Thanks to this care and attention, the Armenian mothers and their children feel they belong and are in their own home when they enter the Church Edgarian Hall.



**Monday 20 December** – Archbishop Najarian presided over the periodic meeting of the Armenian Community Welfare Committee's meeting.

**Sunday 26 December** – The Commemoration of St Stephen the Protomartyr is a special occasion in the Armenian Apostolic Church. On this occasion, Archbishop Najarian reflected on St Stephen's life and his martyrdom. He spoke of the relationship St Stephen had with St Paul and the impression the virtuous character of the first martyr had on St Paul. On this Deacons' Day, Archbishop thanked all past and present archdeacons for their decades of committed service wherever their attention as required. With great happi-



ness, he also greeted and thanked the young deacons, anointed to their rank the previous year, each offering their service enthusiastically. Archbishop later consecrated new Stoles which were gifted for this occasion - St Stephen's Day. They were the initiative of Father Avetis Hambarzumyan and sponsored by Mr Jack Nercessian, made in Armenia for this commemoration.

Paros editorial congratulates all deacons in the parishes of Holy Resurrection and Holy Trinity Churches in Sydney, St Mary's Church in Melbourne and St Gregory the Illuminator Church in New Zealand, for their boundless and thoughtful service for the glory of God and the Armenian Church.



**Monday 28 December** – Archbishop Najarian received Reverend Father Miuron Avedissian with Yeretsgin Sbidag Keyvanian-Avedissian and their two children in his office. The Reverend Father who has served for the past 15 years in Aleppo, Kessab and Anjar, arrived at Sydney Airport on December 27 as an immigrant, where he was greeted by members of the Parish Council of the Holy Trinity Church. During the visit, Father Miuron was accompanied by the Chairman of Holy Trinity Parish Council Markar Meguerditchian. Archbishop Najarian explained about the temporary parish pastor role of the Reverend Father and wished him fruitful ministry. Fr Miuron left a very good impression on the Archbishop at this as a young man, a clergyman with a national consciousness. He will celebrate his first Divine Liturgy on Sunday 2 January 2022, when Archbishop will present him to the parishioners of the Holy Trinity Church.

Paros editorial welcomes the Reverend Father and wishes him success in the responsibilities placed upon him.



### CONGRATULATIONS

His Eminence Archbishop Haigazoun Najarian, Primate of the Armenian Diocese of Australia and New Zealand, and the Diocesan Council congratulate the re-election of Mr Sarkis Yedelian, Ryde City Councillor who has served on the Council for many years, and the election of Mr Sarkis Mouradian as a Willoughby City Councillor for the first time.



Mr Yedelelian has served the Armenian community of Sydney for many years and continues to do so as does Mr Mouradian as a member of the Diocesan Properties Committee and the Parish Council of the Holy Resurrection Church.

May God bless the health of these two dedicated men in their service so that they may best fulfil their responsibilities.

## Parish News

## Auckland, New Zealand

**Sunday 19 December** was a memorable day for the Armenians of Auckland, New Zealand.

In the evening at 7.00 p.m., the inaugural general meeting of the Armenian Apostolic Church of St Gregory the Illuminator was held in the hall of St Mark's Coptic Church. As a reminder, the Diocesan Assembly of 2016

approved the registration of a church for official recognition. In 2021, following a review, in July, the Diocesan Council ratified the By-laws of the church for registration. With the restrictions in Auckland that commenced in August and lasted until December, it was impossible to convene an assembly of constituents. To submit the registration required as a minimum the minutes of the meeting with at least 15 applications. The Board of Trustees, henceforth referred to as the Parish Council, organised this General Assembly for the first time, despite the fact that the state allowed the presence of a maximum of 25 people only.



The meeting was opened with a prayer by Mr Nishan Basmajian followed by Parish

Council Chairman Mr Hagop Yeldizian presenting his heartfelt welcome in English and explaining the history of the community since 1996 when the Armenian Society of New Zealand was founded. He clearly explained the two goals of the Association which were to (a) to facilitate Armenian Education with a single-day school, and (b) the organisation of church life. In his address, Mr Yeldizian clearly emphasised that the church is our identity and our culture.

He noted that, over the last five years, the Society has been more engaged in educational, cultural and social activities.

Continuing his speech, Mr Yeldizian said that after consultations with the Archbishop and Diocesan Council, three trustees namely, myself Hagop Yeldizian, Zaven Panossian and Namir Battani, had the courage to take on the responsibility of organising church life as it is to this day. "Today's meeting is the inaugural meeting. You are the founding members of the church and its witnesses. Therefore, with your support and every individual Armenian, we will strengthen our faith, thus strengthening our Armenian identity," Yeldizian concluded.

Then, Deacon Nshan Basmajian spoke as the representative of the Archbishop and the Diocese. We present an abbreviation of the heartfelt words spoken.

"On behalf of the Archbishop, Father Avedis and the Diocesan Council, I convey their congratulations on this unique occasion.

The great deeds of Armenians always start with a few fools, and these are the deeds that survive, because there is a principle among those fools, there is a faith etched in their souls and the pride of the Armenian identity.

You have come to found a church. Why the church, especially in these days, when everything succeeds with materialism, lies and falsifications? Why the Church, when Christianity is so persecuted today, unbelief is rife everywhere? Why Church, when it is possible without God, without national concern, without collective consciousness to fill your stomach, live for yourself, and then leave the world as if you had never come into the world?

We will establish a church, perhaps because of the above reasons, but more so because the church is the portrait of the Armenian culture, its faith, the hope for tomorrow, it is the love for one other, the only TRUE place to request peace for the world. Yes, this small community will establish a Church when the doors of churches elsewhere are closing. This is foresight versus short-sightedness. This is a concern for the future as opposed to being satisfied with the present.

To quote an excerpt from a heartfelt message of Archbishop Anthony Fisher's on the occasion of the consecration of a church. *"The church is not a multipurpose service room, or a museum for sacred objects, no mere table for a special meal. No: this is a place to praise, bless and preach; to sacrifice, intercede and thank; to hymn, bow and genuflect; to honour, consecrate and commune; to christen, absolve and commission. Here the most extraordinary things occur: babies are changed into children of God; bread and wine into Christ's body and blood; couples into spouses; singles into priests and religious; sinners into saints. Such exceptional events deserve an exceptional place."*

With this vision, let us move on to our work. Diocese, deacons, acolytes, we are ready to serve the Armenian community of New Zealand. The Diocese will feel more fortified with the registration of this church. The Armenian community of New Zealand will stand up tall alongside other local churches and be equal to them. Our ecumenical work will be multiplied, because as an officially registered church, we will also be able to organise inter-church activities. We will also have rights and with our experience we will help to strengthen the Christian community in New Zealand and try to be the champion of co-existence with non-Christian religions. We must be competitive and persistent, we must maintain our united image. That united image is the church. With this new church, the walls of which do not exist yet, but it is in the soul of each of us, let this church build within us a spiritual and national building. When that dwelling is in our souls, then believe that God lives there," concluded the Deacon.

Then Dr Zaven Panossian read and explained the By-laws of the Church, making it comprehensible to everyone present. He answered all the questions in detail.

Those present completed the questionnaires and bid farewell, filled with Armenian-pride and Christian faith.

On the same day, a few hours prior, organised by the committee members of the Armenian Society of New Zealand, a children's outdoor Christmas gathering was held in Long Bay Park. About 30 Armenians were present. The longing feeling was evident in everyone's eyes after not being able to enjoy one another's company for so long. The talented Father Christmas of the day played by Hagop Iskenderian inspired the young and the old with his jokes and ingenuity. Arevik Stepanian-Ford announced the upcoming programs of the committee. It is hoped this enjoyable gathering would hopefully be the first of forthcoming gatherings if conditions in New Zealand do not deteriorate.





## An Interview with Miniaturist Miss Melinè Der Aprahamian

**Paros (P) – Thank you Miss Melinè for giving of your time for this interview. As you are well aware, the Paros publication is sent electronically to close to 2000 readers, in Australia, abroad – including Armenia and Artsakh. Before we commence our interview, could you please introduce yourself to our readers?**

**Melinè Der Aprahamian (MDA) –** Good day to you, I am Melinè Der Aprahamian, I am 23 years old. I was born in the city of Abovyan, Armenia. From a young age, I loved painting and entered that path from the age of nine. My grandmother is a dressmaker, my paternal aunt is a florist and here I am now a painter. Besides painting, I love to play musical instruments. From the age of six I began to play the piano. It is fair to say that I would spend my spare time either painting or playing the piano. When I reached adulthood, I chose painting as a profession. I later completed courses in Graphic Design and Web Design. I intend to engage in one other course in the future.

**P – When did you arrive in Australia and why?**

**MDA –** The first time I arrived in Australia was in 2017 on holiday, and I loved it. When I returned to Armenia, immediately after my graduation, I decided to return on another visit. In January 2020 I returned on my second holiday trip, but due to the Covid-19 Virus, was unable to return to my homeland.

**P – In Holy Resurrection Church, on November 14 the Primate His Eminence Archbishop Haigazoun Najarian blessed and anointed your triptych artwork. Could you elaborate on how the process of this project commenced and it came to fruition?**

**MDA –** I have been raised in a family where faith and religion are essential. That is why I have always envisioned leaving a small token of myself. For my 2017 university course major I created a miniature painting. I love painting religious themes. Nothing happens by chance. This cruel Virus played its part in the accomplishment of my dream, and for my work to be displayed in the church. Holy Resurrection Church Parish Pastor Reverend Father Avetis Hambardzumyan heard of my profession and after seeing my work, suggested I paint for the church. My work took four months to complete. I painted with great pleasure and joy. This was a great honour for me.

**P – What future plans have you in relation to your art?**

**MDA –** In the very near future, I will commence an Interior Design course. I feel Interior Design has its place in my professional career path. I am hopeful that I will find success in that industry as well.

**P – In the field of painting, what art do you specialise in, for example iconography and the like?**

**MDA –** Apart from miniature painting, I do enjoy abstract painting.

**P – Which abstract genre artists appeal to you?**

**MDA –** For me, the most inspirational has been French painter Robert Delaunay and internationally renowned painter Pablo Picasso.

**P – Have you held a solo or joint exhibition of your works? Have you considered holding an exhibition in Australia?**

**MDA –** I have held exhibitions in Armenia. It is in my future plans to hold an exhibition of my works in Australia.

**P – How do you view the art of painting in Australia, particularly aboriginal art, which prompts philosophical ideology and the worship of nature on canvas?**

**MDA –** I personally admire aboriginal art, because you can gaze at it, contemplate and interpret the work and analyse within your personal scope of imagination. Each individual can interpret the painting differently confined to the condition of the psyche, whether through trauma or pleasant thoughts.

**P – Do you have contact with Armenian artists? In your opinion, what is the standard of Armenian art in general?**

**MDA –** I have not as yet met Armenian artists in Australia, but it would be a great opportunity and my desire to meet and be acquainted with their creations and concepts.

**P – Have you had the opportunity to visit the Armenian weekday schools or Saturday schools? What is the level of interest in the Armenian children toward the art of painting, particularly in comparison to Armenian children born and bred in Armenia?**

**MDA –** In Armenia, apart from their core subjects they major in, art is very much sought after. Schools host clubs for singing, dance, painting and sports to name a few, where the children take part with great commitment. Here, similarly, I see children participating in the arts, and this is extremely welcomed, giving hope that we Armenians have a wonderful future.

**P – Under which genre would you consider your work to be categorised?**


**MDA –** In terms of painting, I am under the category of miniaturist, and if I was to choose again, I would choose this genre again. I have now commenced studying and focused my attention on painting and as stated, in the near future will commence a course in Interior Design. I do try to study new fields and grow in my trade.

**P – What is your message to our readers?**

**MDA –** Pursue education, personal development, develop each day and every hour. Occupy yourselves with soul enriching activities and you will see success knock on your door.

**P – Thank you, we wish you success and a prosperous future Miss Der Aprahamian.**

*Interview conducted by Nishan Basmajian*



*In our previous issue of Paros (November 2021) we announced the joyful news of Deacon George Najarian's marriage to Rachele Kassabian, both of whom are devoted ACYA members of Holy Resurrection Church. We also wish to congratulate Mrs Sylva Kassabian, the bride's mother as we did the groom's mother Diocesan Ladies Guild member Mrs Elizabeth Najarian, who are also both dedicated members of the Holy Resurrection Church Ladies Ancillary Body. As a Diocesan family we value and acknowledge the contribution of all our church servants and wish the Najarian and Kassabian families continued joyful occasions.*

*Փարոսի խմբագրությունը ի սրտե կը շնորհաւորէ Եկեղեցւոյ երիտասարդաց միութեան նուիրեալ անդամներ, Բարեշնորհ Ճորճ Սարկաւազ Նաճարեանի եւ Օրիորդ Ռէշըլ Գասապեանի ամուսնութիւնը, որ տեղի ունեցաւ Շաբաթ 27 Նոյեմբեր 2021-ին Սուրբ Յարութիւն Եկեղեցւոյ մէջ: Նորաստեղծ զոյգին կը մաղթենք յաւերժ երջանկութիւն: Նաեւ կը շնորհաւորենք Առաջնորդարանի Տիկնանց Յանձնախումբի անդամուհի, Ճորճին Մայրիկը՝ Տիկին Էլիզապէթ Նաճարեանը ինչպէս նաեւ Ս. Յարութիւն Եկեղեցւոյ Տիկնանց Օժանդակ Մարմնի անդամուհի Ռէշըլին մայրիկը՝ Տիկին Սիլվա Գասապեանը: Նորաստեղծ զոյգին եւ երկու ընտանիքներուն կը մաղթենք յարատեւ երջանկութիւն:*

## Փրոֆեսոր Արամ Մինասեան Ընտրուեցաւ Անդամ Royal Society of NSW-ի



Ուրախութիւնն ունինք յայտնելու որ իր տիկնոջ Շերիի եւ ընտանիքի անդամներուն հետ Առաջնորդարանին եւ Հայ եկեղեցւոյ միշտ նեցուկ հանդիսացած եւ հանդիսացող Փրոֆ Արամ Բոպըրթ Մինասեան 16 Դեկտեմբերին ընտրուեցաւ անդամ The Royal Society of NSW-ի որպէս նախաձեռնող photonics-ի հետազոտական աշխատանքին: Ծօթոնիքսը, լոյսի մշակման ճամբով, չափազանց արագ հաղորդակցութեան միջոց է քան Էլեքթրոնիքսը: Փրոֆեսորին ընտրութիւնը կը զուգադիպի հաստատութեան հիմնադրման 200րդ ամեակին (հիմնուած 1821-ին): Յայտնենք որ Փրոֆեսորը 2003-էն ի վեր անդամ է միջազգային Institute of Electrical and Electronics

Engineers-ի, 2007ին՝ Optical Society of America-ի եւ 2011-ին անդամ՝ Հայաստանի Ազգային Գիտութեանց Ակադեմիային:

Փարոսի խմբագրութիւնը կը շնորհաւորէ Փրոֆ Արամ Մինասեանը գիտական իր նուաճումներուն համար եւ կը մտադրէ առողջութիւն եւ նորանոր յաջողութիւններ, որոնցմէ կրնան օգտուիլ ե՛ւ Աւստրալիան ե՛ւ մեր Հայրենիքը:

The Royal Society of NSW – ն գիտնականներու հաստատութիւն մըն է որ կը զբաղի գիտութեան, արուեստի, գրականութեան եւ փիլիսոփայութեան յառաջդիմութեան հարցերով: Կը կարծենք թէ Փրոֆեսորը առաջին Աւստրալահայ գիտաշխատողն է, որ կ'ընտրուի այս հաստատութեան անդամ:

### Professor Aram Minasian Elected Fellow of The Royal Society of NSW

We are delighted to announce the news that Professor Aram Robert Minasian has been elected as a Fellow of The Royal Society of NSW on its 200<sup>th</sup> anniversary for his ground-breaking contributions to photonics research. Photonics, by way of light waves, is a much faster means to communicate than electronics. Professor Minasian has been a member of the International Institute of Electrical and Electronics Engineers since 2003, the Optical Society of America since 2007 and the Armenian National Academy of Sciences since 2011.


To our best knowledge, Professor Minasian is the first Armenian to be elected a Fellow of The Royal Society of NSW.

The Royal Society of NSW is a learned institution that exists to advance knowledge particularly in the furtherance of Science, and also in Art, Literature and Philosophy.

Professor Minasian together with his wife Shery and family have been active members of the Armenian church community over many years.

Paros editorial congratulates Professor Aram Minasian on his scientific achievements and wishes him health and new success, which can benefit both Australia and our Homeland.





## ԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԵՐԵԿՈՅ

Կազմակերպութեամբ  
ԱՍտրալիոյ եւ Նոր Զելանտայի  
Հայոց Առաջնորդարանին

Նիւթ՝ Հայ Հոգեւոր  
Երաժշտութիւնը - Ա. Մաս

Զեկուցաբեր՝  
Հոգեշնորհ Տէր Մամիկոն  
Վարդապետ Զիլեճեան  
Երաժիշտ եւ Երգեհոնահար  
– Նիւ Եորք

Զորեքշաբթի,  
22 Փետրուար 2022ի  
Երեկոյեան ժամը 8.00-ին,  
ԱՌՑԱՆՑ (ZOOM-ի միջոցաւ)

## LECTURE

Organised by the  
Diocese of the Armenian Church  
of Australia & New Zealand

Topic: **Sacred Armenian  
Music – Part 1**

Presenter:  
Very Reverend  
Fr Mamigon Kiledjian  
Musician and Organist  
– New York

Wednesday,  
23 February 2022  
8.00 p.m. AEDT by ZOOM

Register with Mr Nishan Basmajian [diocese@armenian.com.au](mailto:diocese@armenian.com.au)



## Friends of the Diocese

Archbishop Haigazoun Najarian  
 Mr & Mrs Sarkis & Alice Der Bedrossian  
 Mr & Mrs Kevork & Marina Tchaprastian  
 Dr & Mrs Artin & Maro Jebejian  
 Mr & Mrs Avo & Jackie Tevanian  
 Mr & Mrs John & Taleen Marcarian  
 Mr & Mrs Stepan & Hilda Kerkyasharian  
 Holy Resurrection Church  
 Mr Henry John

Dr & Mrs Garo & Laura Artinian  
 Messrs Hratch & Zohrab Keverian  
 Mr & Mrs Hayrig & Harriet Andriasian  
 Mr & Mrs Aris & Anahid Eyanian

Mr & Mrs Diran & Virginia Vahratian  
 Mrs Ello Meguerditchian,  
 Alexander & Robert Yaghljian Family  
 Mr & Mrs Hagop & Asdghig Alajajian  
 Mr & Mrs Armen & Karine Baghdasarayan  
 Mr & Mrs Michael & Helen Carapiet  
 Mr & Mrs Hagop & Salpy Yeldejian  
 Mr Shahen Davityan

Dr & Mrs Assadour & Gracy Ekmejian  
 Mr & Mrs Jack & Sirvart Elmassian  
 Mr & Mrs Vicken & Arsho Kaloghlian  
 Mr & Mrs Zaven & Marianne Yaghljian  
 Mr & Mrs Hagop & Arax Kiujian  
 Mr & Mrs Gevik & Shoghik Avetian  
 Mr & Mrs Hovig & Mirna Barsoumian  
 Mrs Maro Sarkissian

&

Our Anonymous Donor Friends

Thank You to

Dr & Mrs Artin & Maro Jebejian  
 for their ongoing support & sponsorship

To become a Friend of the Diocese  
 or discuss sponsorship please contact  
 Mrs Laura Artinian on 0409049304

## EM Funerals

Serving the Armenian community with Dignity, Compassion & Excellence

We will always answer your call to help

*"It would be an honour  
 for me and my  
 compassionate staff to  
 assist you in your  
 time of need."*



Ello Meguerditchian

0405 675 571

ello@emfunerals.com

Սիտնիի Հայ գաղութի կողմէ ճանաչուած **Էլո Մկրտիչեանը** պատրաստ է լաւագոյնս  
 օգտակար հանդիսանալու թաղմանական ամբողջական ծառայութեան սպասարկութեան

Personalised, professional service • Burial or cremation services • Complimentary concierge service  
 Fluent in English and Armenian languages • Repatriation of remains (to and from overseas) • All cultures

For your peace of mind, ask about our Pre-Paid Funerals\* - 3 years interest-free payment plan available

\*For funeral services only, burial plots not included

Classique  
 SWISS WATCHES SINCE 1967



ClassiqueWatches.com

W SameGroup.com.au | sales@samegroup.com.au | T 02 9290 2199 | F 02 9262 1630



abacus  
 INDUSTRIES

Engravers  
 Signmakers  
 Rubber Stamps

Jacob P Kiujian  
 Յակոբ Պ Կոյունեան  
 www.abacusindustries.com.au